

ԵԶԳԵՑԻՆ ՄԱՑԵԿԴՈՒՆ

Ա. Թ.

ԱՐԱՐԱՏԸ

Ս Ա Բ Ի Ք Ֆ Տ Ք Ա Յ Ց Մ Խ Հ

Ա Խ Ա Բ Ա Մ Ա Խ Ա Բ Ա Խ Ա Բ Ա Խ

Գ Բ ։ Ա Խ Ա Բ Ա Վ Ե Բ Ե Բ Ի Բ

Թ Ա Բ Ա Բ Ա Բ Ա Բ Ա Բ Ա Բ Ա Բ Ա Բ

Հ. Բ Ա Ռ Ա Բ Ա Ս Վ. Պ Լ Ե Զ Ի Կ Ց Ե Ա Ն

Կ Ր Ո Ւ Յ Ա Բ Ա Բ Ա Բ Ա Բ Ա Բ Ա Բ Ա Բ Ա Բ



ԱՐԵՎԵՏԸ Ա. ԳՐՈՅ ՄԵԶ

ԱՀԳՈՅԻՆ ՄԱՏԵՎՈՐԱՐԱՆ

L.P.

UPUPUSE

У н и к л а с с и ч е с к и й



Digitized by Google

W E B B S U P E R V I S O R

1901.

2(օ)

Ա. 39

Հայոց

91(-0)(Կ7.928) ԱՐԱՐԱՏԸ

Ս Ա Բ Ի Բ Բ Գ Բ Ո Յ Մ Ե Զ

ՈՒՍՈՒՄՆԱՅՈՒԹՅՈՒՆ

ԴՐ. Ա Խ Մ Ա Ն Վ Ե Ց Ե Ր Ո

ԹԱՐԳՎԱՐԱՆԵՑ

Հ. ԲԱՌՆԱԳԱՍ Վ. Պ Ի Լ Ե Զ Ի Կ Ե Ա Ն

ԿՐՈՆ. Ա Խ Մ Ա Ն



Ա Խ Մ Ա Ն

Ա Խ Մ Ա Ն Վ Ե Ց Ե Ր Ո Յ Մ Ե Զ

1901.

ՀՀ Հ 48 A 34197

Դր. Սիմոն Վերէք ծանօթ հայագէտ
պրոֆեսորնի Փրայբուրգ՝ Տիւքինգէնի աս-
տուածաբանական եռամսնայ թերթին մէջ
(Theol. Quartalschrift, LXXXIII. Jahrg.,
1901, III. Quartalheft, p. 321—374)
„Ararat in der Bibel“ տիտղոսին տակ
հրատարակած է այս ուսումնասիրութիւնը,
զոր շահեկանութենէ զորկ չհամարելով՝
կը ներկայացընենք հայ հասարակութեան
հանելով “Հանդէս Ամսօրեայ,, ուսումնա-
թերթէն :

Պր. Յ. Թոփնեան՝ ուսումնասիրու-
թեանս ամփոփումը հրատարակած է “Սոր-
Դար,,ի այս տարեցըշանին մէջ (1901,
թ. 152 եւ 154):

Հ. Բ. Պ.

1 Տես “Հանդէս Ամսօրեայը ԺԵ. տարի, 1901,
թ. 7, 8, 10—11 եւ 12:

ԱՐԱՐԱՏԸ Ա. ԳՐՈՅ ՄԻԶ

Ս. Գրոց առաջին թղթերուն մէջ մեր դիմացը կ'ելլէ Ար-բ-ր անունը։ Ծնն. ը., 4 երրաշական բնագիրը կը պատմէ։ «Եւնստաւ տապանն յեւթներորդում ամսեանն ի քսանեւեւթն ամսոյն ի լերինս Ար-բ-ր-ը՝» Խսայի Ա. 38 կը դրէ։ «Եւ մինչդեռ երկիր պագանէր (Անեւքիրիմ) ի տան իւրում Նասրաքայ կոոց իւրոց, Ազրամելէք եւ Սարասար որդիք նորա սպանին զնա սրով եւ ինքեանք գնացին փախստական յերկիրն Ար-բ-ր-ը¹։ Դ. Թագաւորաց ժթ., 37 նոյն տեղեկութիւնը կու տայ երրայական բնագրին մէջ՝ նոյն Ար-բ-ր անունով²։ «Նոյն անունը դարձեալ երեմիայի քով ԾԱ., 27 կը գտնենք. «Առէք նշան ի վերայ երկրիդ. փող հարէք ընդ ազգ ս ամենայն, հրաւիրեցէք ի վերայ բարելոնի ազգ ս. Պատուէք տուք յինէնթագաւորութեանցն Արարատայ³, Ահննեանց եւ Ասքանազայ։» Ա. եր-

1 Հայն «յերկիրն Արարատայի տեղ ունի» սի Հայոց։

2 «Եւ եղեւ մինչդեռ երկիր պագանէր ի տան Ներքարայ աստուածոյ իւրում։ Ազրամելէք եւ Սարասար որդիք նորա հարին զնա սրով, եւ ինքեանք զերծան յերկիրն Արարատայ։»

3 ԱՐԱՐԱՏ Լ' կով Արարատ։

ջապէս Տովբիթի յունարէն բնագրին մէջ Ա. 21
կը տեսնենք նոյն անունը, ուր Սենեքերիմը սպան-
նողներուն համար կ'ըսուի. “իմախեան նոքա ի
լերինս Արարատայ” (Հայն՝ Հայոց): Ի՞նչ կը
նշանակէ այս անունը: Լերան անուն է Ծննդոց
մէջ: Կրնանք այս անունը՝ արդի կամ գէթ
հին-քրիստոնէական աշխարհագրութեան մէկ
անունովը ներկայացընել: Մի եւ նոյն նշանակու-
թիւնն ունի այս անունն այն ամէն տեղերը, ուր
կը հանդիպի:

Ա. Գրոց մէկնիշները շատ անգամ հետա-
զոտութեան նիւթը ըրած են այս խնդիրները:
Ուսումնասիրութեանս նպատակն է փորձ մ'ընել
ուղղելու մինչեւ հիմայ եղած մէկնութեանց
սխալներն եւ անձգութիւնները:

1.

Ատուգաբանութիւն եւ պատմութիւնն
անուան մընշանակութիւնը իմանալու աղբիւրներն
են: Ատկայն մեր այս դէպքին մէջ տակաւին կարելի
չէ՝ առաջին աղբիւրէն օգտուիլ: Մովսէս Խորե-
նացի¹ Հայկայ վեցերորդ յաջորդին՝ Արայի
անունէն յառաջ կը բերէ Արարատը: Այս
պարագայի մէջ՝ ենթադրելով թէ ուր² =

¹ Պատմ. Հայոց Ա. ժա. Ա. ժբ. Ա. ժզ:

² Murad Friedrich, Ararad und Masis, Studien
zur armenischen Alterthumskunde und Literatur. Heidelberg 1901: Յօդուածիս հեղինակն այս ուսումնասիրութեանս
այն առեն ծանօթացաւ, երբ յօդուածս անցեալ ամառ
դրուած լնեցած էր: Յօդուածս ապագրութեան յանձնելէն
յառաջ՝ կարելի եղաւ սակայն Մուրատի պատուական երկը
դորձածել:

երկիր բառէն կազմուած է անունս, Արարատպիտի
նշանակէ Արայի¹ արտ, երկիր: Ծոլց² Արարատ
(Այրարատ) անուան մէջ կարծեց թէ մեր գիմացն
ելլողն ըլլայ թերեւս - ը ու ու եւ “սուրբ եր-
կիր,” Թարգմանելը հնարաւոր համարեցաւ: Մեր
խնդիրը լուծելու համար կարեւորութիւն մը
չունի Գոշէի՝ Այրարատն - է է լու յէ (= ժողո-
վատեղի Արեաց) մեկնելը³: Խոկ Հումմէլաուէր⁴
Ծրադէրի հետեւելով կ'ըսէ. “Արարատ նցն է
սեպագիր արձանագրութեանց Աւրարտուին կամ
Աւրտուին հետ . . . եւ կը նշանակէ ըստ ստու-
գաբանութեան՝ լեռնային երկիր:,, Ըստ Շպի-
դէլի⁵ Արարատ (hara եւ haraiti բառերէ =
hara — haraithyāo) կը նշանակէ ամբողջ աշ-
խարհքը պատող գիւցալեռը երանեան զրուցին:
Արարատը թէ երկրի անուն հասկըցողն եւ թէ
Երան անուն մեկնողը կրնայ ըստ այսմ ստու-
գաբանական ապաւէն մը գտնել, քանի որ այս
ստուգաբանութեանց հիմք՝ Արարատ բառին որ
լեզուէն ըլլալն ապահով չէ: Արարատ անուան
առաջին անգամ յիշուելուն ընկերացող պարա-
գաներն ենթադրել կու տանթէ ասորեստանեան
բառ չէ, թէպէտ եւ կրնայ ըլլալ որ Ասորես-

¹ Հայու. Miskgian, manuale lexicon armeno-latinum Romae 1878, էլ 38.

² Commentar zu Jeremias. Würzburg 1889, 8է-
9է. Երև. 27:

³ Մ-ր-ր-ր, անդ, էլ 22:

⁴ Մեկն. թիւն Եռնեղոց, Պարիզ 1895, էլ 269. Schra-
der, Keilinschriften und Geschichtsf. էլ 30:

⁵ Spiegel, Eran. Alterthumsk. I, էլ 482.

տանցւոց բերնին մէջ փոփոխութիւն կրած ըլլայ։
Ինչու որ ամէնէն հին տեղեկութեանց մէջ,
որոնց մէջ Ասորեստանցիք վերջէն Արարատ
անունը կրող երկրին վրայ կը խօսին, Արարատ
անունը չի յիշատակուիր, այլ այն երկիրը պար-
զապէս Կամիրի կը կոչուի։ Եւ մտադրութեան
արժանի պարագայ մըն է, որ Հայկական Այրա-
րատը, երրայական Արարատ եւ յունարէն
Ալարօծօւ անանկ ձեւեր են, որ առանց ասո-
րեստանեան կամ բարելոնական միջնորդութեան
անցած մտած են նոյն լեզուներուն գանձուն մէջ,
այնպէս որ կընայ ենթադրուիլ թէ Արարատ
բարին արմատն ոչ - ասորեստանեան կամ ոչ -
բարելոնական լեզու մըն է։ Մովսիսի Ա. գրոց
բնագրին այժմեան ձեւը սկզբնական ենթադրե-
լով՝ երրայական Արարատը ժամանակաւ աւելի
կանուխ վկայուած է, քան Ասորեստանցւոց
Աւրարտուն։ Մուրատ մտադիր կ'ընէ որ Հըն-
գամատենին քննադատութեան մէջ այս տեղն
Խաչվէականի մը կ'ընծայուի¹։ Ասորադոյն ժամա-
նակներս Շննդոց գրոց ամէնէն հին մասունք-
ներէն կը համարուին այս յիշատակարտնին ըն-
ծայուած կտօրները²։ Արարատ անուան արիա-
կան ծագում ունենալն ենթադրողներուն դէմ
Վիդուրու³ կ'ըսէ։ ⁴ Արարատ անունն արիական
բառ մ'ընելու ամենեւին պատճառ չկայ, վասն
զե կարծեցեալ Ամրյարաթա բառը բոլորովին

¹ Ա-ր-դ-ր-է, ահ-դ, էջ 1։

² Hoberg, Die Genesis, S. XXXII.

³ Vigouroux, Dictionnaire.

շինծու է: Ի մասնաւորի Շպիդէլի դէմ ելած է Լագարդ եւ Լագարդի հետեւելով Մուրատ ¹. Վերջինս Գոշէի մեկնութիւնն ալ անյաջող կը համարի: Տարակոյս չկայ որ ստոյգ է թէ Ուրարտու = Արարատ անունը հնդիկ-եւրոպական Հայոց գաղթելու թուականէն — ինչպէս հիմայ առ հասարակ կ'ընդունուի — դարեր յառաջ գործածուած է նոյն երկրին համար: Տակաւին լուծուած չէ սա ինդիրը թէ Կրէչմէրէ եւ Եէնսէնէ՝ Երարատայ սահմահայ, բնակիչ կուռած ները արիական լեզու կը խօսէին թէ ոչ: Եէնսէն ² փորձեց ապացուցանել թէ նոյն լեզուատոհմին կը վերաբերին մեզի պահուած այն Նամակին լեզուն, զոր Եգիպտոսի մէկ թագաւորն իբր 1400ին կամ աւելի կանուխ՝ գրած է Արդաւիայի (?) մէկ թագաւորին — այս լեզուն էր թերեւս Արզաւիայի (Թերեւս Կարկէմիշի կողմերը գտնուողին) լեզուն — նմանապէս Միտաննիի — հիւսիսային Ասորիքի մէջ նահանգի մը — լեզուն, նոյնպէս Նիւհայոց՝ ոյտնուն Հյուսնէն Քաջանուն Հայունուն Հայունուն Հայունուն Հայունուն, եւ վերջապէս Ասորեւստանի արեւելակողմը բնակող ժողովրդեան մը լեզուն: Անտալճեան ³ կը խօստանայ ապացուցանել թէ

*Westerwh. t. 22, de Lagarde arm.
Stud. S. 11.*

* Hittiter und Armenier, S. 202 *ks.* ZDMG. Bd. 48
S. 434 ff.

⁵ L'Idiome des inscriptions cunéiformes urartiques
Rome 1899. — *L'Idiome des inscriptions cunéiformes urartiques*,
p. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16.

Տոսպեան սեպագրութեանց լեզուն հնդիկեւրոպական ըլլայ: Այսպարագային մէջ ալ սակայն, քանի որ Արարատ անունն Խաղթեայց թագաւորութեան ոչ-ազգային յորջորջումն է, հնարաւոր է, որ Արարատ անունը անարիական լեզուէ մը ծագում ունենալով՝ իւր հայրենիքը թերեւս վնտուելու է այն կողմերուն լեզուներէն մէկուն մէջ՝ ուրալալտայեան խմբէն լեզուի մը կամ վրականին ազգակից գաւառաբարբառի մը մէջ¹:

Պէտք ենք պատմական հետազօտութեան ճամբան անցնիլ: Հոս ալ կարծես վայրկեան մը սա ինդիրն մէր առջեւը կ'ելլէ, թէ Արարատը սկզբնաբար երկրի² անուն էր թէ լերան. Նորերս Շէօպֆէր³ լերան անուն ըլլալը ցուցած է՝ հիմնուելով Ծննդան. Ը. 4 աղեքսանդրեան թարգմանութեան վրայ եւ հետեւելով հնագցն ու նորագցն հեղինակներու:

Արարատը լերան անուն մեկնողներն իրենց կարծիքը հաստատելու համար վկայութեան կը կոչեն Հայաստանի պատմական աշխարհագրութիւնը, որուն մատակարարած տեղեկութիւնները գլխաւորաբար Նկատողութեան առնուելու են: Փաւստոս Բիւզանդացի⁴ կը պատմէ Ա. Յակովը Մծրնացւց Կոյայ տապանին ելլել փորձելը

¹ Հման. 8-ընակ անդ. Lehmann. Das vorarmenische Reich von Wan. Deutsche Rundschau LXXXIII, 3; Hübsebmann, Arm. Gram. I, 405.

² Gesch. des A. T. S. 50.

³ Պատմ.-Հայ. Գ. իւ Անես. 1889, էջ 22 և 24: Հման. այս մասին Արարատ, անդ., 2 էջ:

եւ այս առթիւ տապանակիր լեռը Արարատ
կը կոչէ:

Ամինեան¹ մտադիր կ'ընէ զմեղ, թէ այս
ընթերցուածն ընդօրինակողին մէկ սխալն է,
վասն զի այս անունը միայն հոս կը հանդիպի եւ
թէ բնագրին մէջ Արարատ եղած ըլլալու է
հաւանականագցնս: Ասով հին հայ գրականու-
թեան թերեւս ամէնէն հին՝ մինչեւ մեզ հասած
մէկ վկայութեամբը կը հաստատուի թէ Արա-
րատը լերան անուն է: Եւ ով որ Փաւստոսի
տուած այս տեղեկութեան կը միացընէ Կիպեր-
տի² հաղորդածն ու Նորերս Մուրատի³ յայտ-
նած կարծիքը, թէ Բարիս անունը Մասիսի Բարձր
վերադիրն է եւ թէ Հայոց Մասիսն է Կիկողայոս
Դամասկացւոց Բարիսը⁴, որ՝ ասոր ըսածին հա-
մաձայն՝ ջրհեղեղէ ազատողներուն ապաւէնն էր
եղած, կրնայ Շպիդէլ-Սէյսի եւ այլոց հետ սա
կարծեաց պաշտպան կանգնիլ թէ Մասիսը Փաւս-
տոսի ատեն արդէն Արարատ անունը կը կրէր,
եւ թէ կարելի է որ լեռն այս անունը հնագցն
ատեններէ ի վեր ունենար⁵: Եթէ Բէլք՝ Սաղմա-
նասար Բ.ի գործածած Աղգուրի լեռնանունն
իրաւամբ այսօրւան Մասիսին վրայ կ'առնու,

¹ Langlois Collection des historiens anc. et mod. de l'Arménie. I. 218.

² Lehrbuch der alten Geographie, Berlin 1877. S. 75.

³ Մուրատ, անդ. էջ 49, որուն հակառակ կ'ելէ
Շպիդէլ հետեւութիւնը:

⁴ Յովհեապս Փաւստոս, Antiqu. I. 3. 6. (95) Niese,
Bd. p. 20.

⁵ Spiegel Erân. Berlin 1863. S. 287. Հմաս. Մու-
րատ, անդ. էջ 3:

սառվ սահման մը կը գծուի անօնց, որ Ա.Գրոց
Արարատ անունն իրբ Մասիսին նախնական
անունը կ'ուզեն մեկնել¹: Ասոնց Փաւատոսի նոյն
տեղէն հանած հետեւութիւններն ալ չափազանց
են: Քաջունի² ընդդէմ՝ Լանգլուայի Սարարատը
բաղադրեալ բառ մը կը համարի՝ կազմիչ մա-
սունքն ըլլալով Սար (լեռ) եւ Արարատ: Այս
պարագայի մէջ անանկ մտածելու է՝ որ սկզբնա-
րար “ի լերան” գոյականը կը պակսէր: Մուրատ³
մոադիր կ'ընէ որ Սարարատ անունը կրնար բա-
ռերու սիսալ բաժանմամբն ալ ծագիլ “ի լեառն Սարարատայ”⁴ բաժ-
նելով:⁴

Այս երկու դէպքի մէջ ալ Փաւատոս մեզի
պյնչափ կը նպաստէ, որչափ Շննդոց յիշեալ
տեղը, որմէ առած կ'երեւայ Բիւզանդացին: Ըսկէ
զատ՝ նոյն տեղւոյն անհարազատութեան վրայ
եղած հիմնաւոր կասկածը կը ստիպէ անուան հնա-
գոյն ատեններն ունեցած նշանակութեան նկատ-
մամբ հետեւութիւններ հանելէ ետ կենալու:

Որչափ ալ ապահով է թէ Շնն. Ը. 4 լեռ
մը կ'ուզէ նշանակել. սակայն ասով տակաւին
իրաւունք չենք ստանար՝ սոյն այս տեղն Արարատ
անունը Բ. թագաւորաց Ա. 21 նմանութեամբն

¹ Belecke, Verhandl. der Berl. Ges. für Anthropologie 1893 S. 71.

² Աշխարհագրութիւն Հին եւ Նոր Հայաստան, էջ 10:

³ Մասիս անդ էջ 84. ստիպէն կ'երեւայ թէ այս մեկ-
առ.թիւնը Փաւատոսի բացարարութեան էջ 24 մի կրնար
մբացութիւն:

⁴ Անդ, էջ 76-84.

լերան անուն համարելու. ասոր անանկ առաջ-
նորդներ ունինք, որ այլ ճամբարվ զմեղ ապա-
հով մեր վախճանին կը հասցընեն:

Հայք ալ պահած շեն ջրհեղեղի յիշատակ
մը, որ՝ Ա. Գրոց համաձայն՝ անոնց երկիրը ծած-
կած է:

Արեղեան¹ այս կետին վրայ լոռութիւն կը
պահէ, միայն քաջաց ու Յաւերժահարսանց
ծննդեան վրայ զրոյց մը կը հաղորդէ, որ յայտ-
նապէս Ա. Գրոց՝ ջրհեղեղի վրայ տուած տեղե-
կոթեան վրայ հիմնուած է: Ընդհակառակն
Հ. Ալիշան² Հայոց ազգային ինչ ինչ տօներուն մէջ
ջրհեղեղի նշմարները կը գտնէ: Մուրատ³ շեշ-
տելով պաշտպան կը կանգնի Հայոց քով ջըր-
հեղեղի ազգային զրուցի մը գոյութեան, թէեւ
ասոր գոյութիւնը ցուցընելու համար՝ Մովսէս
Խորենացին ունի միակ հայկական վկայութիւն
մը: Մովսէս Խորենացին իւր Հայոց պատմութեան
մէջ Ա, Պ, Ի մէջ այլոց ակնարկելով մը առաջ
կը բերէ բերանացի աւանդութիւններէ առնուած
հին զրոյցներու բովանդակութիւնը, որոնց մէջ
կը խօսուի ջրհեղեղի Քսիսութերեայ եւ անոր ի
Հայս նաւարկելուն ու ցամաք ելլելուն, եւ վեր-
ջապէս այն տեղերուն վրայ, ուր ինքն ու որդիքը
բնակութիւն հաստատած են: Ի վերջոյ կ'աւել-
ցուի. “Քայց առաւել յաճախագոյն հինքն Արա-

¹ Der arm. Volksglaube, Leipzig 1899, S. 104.

² Հին հաւատը կամ հեթանօսութեան կրօնը Հայոց, էջ 55 եւ էջ 307:

³ Անդ. էջ 42 եւ է:

մազնեաց ի նուազս բամբռան եւ յերգս ցցոց եւ
պարոց զայտոսիկ ասեն յիշատակոր։ Բաց աստի
էլլըէրտ¹ մատնանիշ կ'ընէ Խորհնացոյ Ա. գրոց
թ. գլուխն ալ, ուր սակայն ոչ ոյնչոփ ջրհե-
ղեղի վրայ է խօսքը, որշափ հովով մը՝ հսկայից
շինած աշտարակին կործանման վրայ։ Այս աղ-
բիւրէն գուրս՝ Մուրատ² Նիկողայոս Դամասկա-
ցւոց տեղեկութեանը մէջ ալ — զօր պահած է
Յովսեպոս Փղաւիսոս³ — ջրհեղեղի զրոց մը կը
դանէ, որ կը տարրերի Ա. Գրոց պատմածէն.
անոր խօսքին նայելով մեծ հաւանականութիւն
կայ՝ որ այս զրոցը Հայաստանի մէջ ծագած ըլլայ,
այսինքն այն երկրին մէջ՝ որուն մէջն է կ'ըսէ
զրոցն ազտարար լին եւ ջրհեղեղի հանդի-
սավայրը⁴։ Այս տեղեկութիւնն է.

¹ Մինիաս երկրին վերեւը գեղ ի Հայաս-
տան բարձր լին մը կայ, որ Բարիս կը կուտի
եւ ըստ զրոցին հոն շատերը փախչելով ապա-
տանած՝ ջրհեղեղէն ազտեցան եւ տապանի
ապաւինելով լերան գագաթը ցամաք ելան եւ
փայտերուն մեացորդներն երկայն տանն պա-
հած մեացին, անշուշտ այն ըլլալու է, զօր Մով-
սէս ալ՝ հրէից որէնսդիրը կ'աւանդէ։

¹ Natur und Offenbarung, 1900, S. 539.

² Անդ. Եղ. 47.

³ Հեռ. թ. հ. անդ. Հմատ. յանկ. Եղ. 59.

⁴ Կ'երեւոյ թէ նուն. Ըսկէի ձևականութեանը մասն անորու-
թական համակառ թէ երթին Եղ. (1895, Եղ. 33) հիմք կողման
է այս ըմբռանու մը։

Ք. ԲՀԵՂԵՂԵՂԵԱՆ այս զբոցին կարեւորութիւնը յայնմ է՝ որ կը ցուցընէ թէ Շնագոյն ժամանակներն իսկ ըմբռնումն այն եր թէ Մասիս լին է տապանակիր լեռը։ Ինչու որ եթէ Կիկողայս Դամասկացւոյ ՝ Բարիսը Հայոց ՝ Բարձր Մասիսը կը յիշեցընէ, այն ատեն տեղւոյն՝ Հայաստանի մէջ Մինիւաս գաւառին վերեւն ըլքութ ուրիշ լեռ չի պահանջեր, բայց եթէ Մասիսը, որ Դամասկացւոյն մատնացոյց ըրած երկրին՝ Այրարտասոյ՝ ամէնէն բարձր սարն է։ Սա կէտին ալ միտ զնելու է որ Հայոց համար առ Հասարակ նուիրական, պաշտելի Մասիսը մեծ ու բարձր լեռ մըն է, որուն շուրջը հիւսուած է զբոցներու ճոխ պատկ մը¹։

Բաց աստի՞ Յօվիսապոս² ուրիշ տեղ մը կը զբէ՛ թէ տապանին իշած աեղը Հայաստանի մէջ է եւ թէ նոյն տեղն իւր անունը Հայոցնէ առած է նոյն գէպքին ազգեցութեամբն։ Մեր միտքը բերելու չե՞նք Կախիչեւանը, ուր առաջին անգամ Նոյ իւր բնակութիւնը Հաստատած է ըստ Հայկական աւանդութեան։ Յայտնի է թէ Արարտասոյ լերան վրայ եղած այս զբոցներն ինչ կրնան վկայել։ Բայց ներեալ չէ ի յառաջադռնեն այս աւանդութեամբ։ Ա. Գրաց բնագիրը մեկնա-

¹ Մարտա, անդ էջ 49. Ալիւն, Հին Հայոց էջ 56 եւն, կը Հազորդէ կոսր մը՝ ասոպանին Մասիսին վրայ իշեալուն վրայ, ասոպանը կ'ըսէ. «Գրգուռ ընկալ զիս»։ Ամեայ ընին ափը պահուազ այս լեռը կը պատասխանէ. «Գրեալ ի Մասիս, — Զի՞ բարձր է քան դուռ».

² Հրեական Պատմ. Ա. 90, Ա. 3, 5. Niesse, I. 19.

բանել ու համարիլ թէ ասով Արարատայ նշա-
նակութիւնն ու դիրքն որոշուած լմնցած է:

Այս աւանդութեան կերպարանքը սկըզ-
բնականն է, թէ տեղւոյն ժողովուրդը զայն փո-
փոխած է. տեղեաց անունները փոփուած չեն,
ասով տեղեկութիւնը փոփոխութիւն կրած չէ
եւ յընթացս ժամանակաց ուրիշ տեղեաց ան-
ցած չէ: Ասոնք անանկ խնդիրներ ու անանկ
հնարաւոր բաներ են, որ կը յորդորեն ի կախ
թողուլ Ա.Գրոց տուած տեղեկութիւնը՝ հայկա-
կան աւանդութեան իմաստին համաձայն մեկնե-
լուն ընդունելի ըլլալը, մինչեւ որ լսուին անդ-
րագոյն վկաներ, որ թոյլ տան մեզ՝ հայկական
աւանդութեան էութեան վրայ դատաստան ընել:

Կախ եւ յառաջ քննասիրին առջեւը կ'ել-
լին Ա.Գրոց մէկալ տեղերն, ուր այս անունը կը
հանդիպի:

Ասոնք ամենեւին չեն նպաստեր ոյն
ենթադրութեան թէ՝ Շննդոց մէջ Արարատը
լերան անուն ըլլայ, այլ չափով մը կը միաբանին
“բնիկ”, աւանդութեան մեկնութեանը հետ:
եսայի Ա: 38 Արարատը երկիր կը կոչէ. Նոյնը
կ'ընեն թագաւորութիւնք. Երեմիա Արարատայ
թագաւորութեան վրայ կը խօսի, եւ՝ որպէս զի
կարծես թէՇնունդը յետնագցն գրքերու հետ
կապող կամուրջը չպակսի, Տովքիթ բովանդա-
կութեան կողմանէ՝ Եսայեայ եւ թագաւորու-
թեանց հետ, եւ լեզուի կողմանէ՝ Շննդոց հետ
միաբանելով կը զբէ “իմախեան նոքա ի Լերինս
Արարատայ:»

Սուրբ Գիրքը չորս տեղ Արարատ անունը
նշյն կերպով երկիր կը մեկնէ եւ ենդաթրել
կու տայ թէ առաջին անգամ հանդիպած տեղն
ալ երկիր կը ցուցընէ :

Ասոր վրայ յեցեալ՝ Ա. Գրոց մեկնութիւնը
կ'ըսէ. ¹ Արարատ հին կտակարանի մէջ երկրի
անուն է¹, Բայց ուր է Արարատ ըսուած
երկիրը։ Այս հարցման պատասխանը միայն
կրնայ լիուլի կերպով ակնարկեալ մեկնութեան
յարդը մէջտեղ հանել։ Այս հարցմամբ զբաղած
առեննիս՝ պիտի տեսնենք թէ Արարատ անունն
ունի իւր պատմութիւնն, եւ թէ ամէն ժամանակ
նշյն մնացած չէ այս անունը կրող երկիրը, որ-
չափ ալ ընդհանրապէս նկատելով՝ իւր նշանա-
կութիւնը պահած է անունս։

2.

Արարատ ըսուած երկրին դիրքն որոշելու
քանի մը կոռուան կ'ընծայեն մեզ նշյն իսկ Ա.
Գրոց այն տեղերն, ուր այս անունը կը հանդիպի։

Ինչպէս Եսայեայ ու անոր համապատաս-
խանող տեղերուն, նմանապէս Երեմիայի հա-
մաձայն՝ պէտք է որ Արարատն Ասորեստանէ (եւ
Բարելաստանէ) քաղաքականօրէն անկախ երկիր
մ'եղած ըլլայ. եւ պէտք է որ Ասորեստանի
թագաւորութեան դրացին եղած ըլլայ։

¹ Hoberg, Die Genesis. Freiburg 1899. S. 85.
Կէ՛ղէ՛ր, անդ էջ 46. Ըոշեւ, Հոյաստան, Քրդաստան և-
արեւմուստան Պարսկաստան՝ բարելական-ասորեստանեայ սե-
պագրերու համաձայն (անս հայ թարգմ. էջ 78):

Այս ենթադրութիւններն ընելով միայն
լաւ կը հասկըցուի ասորեստանցի հայրասպան-
ներուն եւ թագաւորասպաններուն Արարատ
փախչիլը, եւ ասոնցմով հաստատուն հիմ կ'առ-
նու մարգարեին խօսքը:

Այս երկրին գիրքին վրայ Շննդոց գիրքն
ու Տովբիթ մերձաւորապէս միայն լոյս կու տան:
Այս լեռնաշխարհն Ասորեստանի հիւսիսակողմը՝
կամ հիւսիսային արեւմտակողմը փնտուելու ենք:

Ս. Գրոց երրայական բնագիրը՝ աւելի բան
չըսեր մեզի: Թէեւ երեմիա Արարատայ հետ կը
յիշէ Միննիի եւ Ասքանազայ թագաւորու-
թիւնները: Երեմեայ այս խօսքը չենք կրնար իրը
առաջնորդ գործածել՝ Արարատ հասնելու: Գեռ
իրաւացի ըլլալէ դադրած չէ Բոխարտի սա խօսքը
“Ըստ անսացյգ է Ասրանազայ ինչ ըլլալը:”¹
Միննի անունը Ս. Գրոց մէջ միայն այստեղ կը
հանդիպի եւ հարկ է որ Միննի Արարատայ միջ-
նորդութեամբն որոշուի եւ ոչ թէ Արարատ
Միննիի միջնորդութեամբը:

Աւելի պայծառ կը խօսին Ս. Գրոց թար-
գմանութիւնները: Յունարէն եւ լատ/ներէն
բնագիրներուն մէջ Արարատը Հայաստանով (=
Հայք) թարգմանուած կը տեսնենք, թէեւ ոչ
միշտ: Կամանապէս ասորական թարգմանութեան
մէջ՝ երրայերէնին Արարատին տեղ՝ Հայք կամ
Հայաստան կը գտնենք²: Յովսեպոս ալ կ'ըսէ

¹ Հ-Բերք, անդ, էջ 101:

² Middeldorf, Codex syriaco-hexaplaris, S. 120
հմմ. էջ 51:

թէ Հայաստանի մէջ է այն լեռը, որուն վրայ տապանը նստաւ¹. այս սկատմազրին համաձայն՝ ասորեստանցի արքայասպաններն Հայաստան փախան։ Կոյնպէս կը մեկնէ եւ Եւսերիոս²։

Թարգմանութեանց ընծայած այս շատ հին մեկնութիւնն արտաքոյ կարգի մէծ լոյս մը կուտայ Արարատ անուան նշանակութեան նկատմամբ։ Այս ինդրոյս մէջ սակայն այս մեկնութիւնը դեռ վերջին խօսք չէ։ Հայ հնագոյն աշխարհագրութեան³ մէջ Հայաստանի տարածութեան եւ սահմաններուն վրայ տեղեկութիւն փնտուած ատեննիս՝ այս երկրին մէջ Արարատ կամ Այրարատ անունը մեր առջեւ կ'ելլէ նախ իրրեւ Մեծ Հայաստանի նահանգ մը եւ երկրորդ իրրեւ այս նահանգին մէջ գաւառ մը, մինչ վերը յիշուած աղբիւրները Արարատ ըսելով ուղղակի Հայաստանը կը հասկընան։

Հայոց քրիստոնէական կրօնն ընդունած ժամանակներն, ինչպէս Ս. Հերոնիմոս Եսայեայ մեկնութեան մէջ կ'ըսէ, Երասիսայ միջին ընթացքին վրայ գանուռդ բերրի ու գաշտային երկիրն Արարատ անունը կը կրէր. “Արարատը Հայաստանի մէջ դաշտային գաւառ մըն է, որուն մէջէն կ'անցնի Երասին⁴։ Ս. Հերոնիմոսի այս խօսքը բոլորովին կը միաբանի հայ տոհմային

¹ Հնագոյն. Ա. 3. 5. (90) Niese, Հայ. I. p. 10.

² Migne, 24 p. 353. Հման. 21 էջ 699.

³ Հման. Soukry la Géogr. de Moïse de Ch., Venise 1881, p. 29, 39 . . .

⁴ Migne, 24. p. 389 յեսոսի 1.է. 36.

Հին հեղինակներուն առւած տեղեկութեանը
հետ Փաւստոսի¹ քով Արարատը Հայաստանի
նահանգ մըն է եւ այն երկիրներու կարգէն,
որոնք ուղղակի Հայոց առաջին եպիսկոպոսին
իրաւասութեան տակն են²: Արարատ նահան-
գին մէջն է Ազգք ամբողը՝ Արագած լերան մէջ
եւ Եջմիածնի հիւսիսակողմը. Նմանապէս Արա-
րատայ մէջ է Արտեւան՝ Հայթագաւորաց դան-
ձարանը³: Ըստ Ազաթանգեղեայ այս գաւառին
մէջն են Ապղարշապատ, Արտաշատ Քաղար-
շապատ⁴. Ճանօթ է Կորեան Արարատնիւր Ապղար-
շապատ⁵ Քաղաքովն, որ Կորդաղաք ալ կ'անուա-
նուի: Նմանապէս ասոր մէջն է Կողը, Եղնկայ՝
Զատագով եպիսկոպոսին ծննդավայրը⁶:

Վաղար Փարպեցի իւր Հայոց պատմու-
թեան այլեւայլ տեղերն Արարատ գաւառին
եւ Արարատ դաշտին վրայ կը խօսի, որոնց գիրքը

¹ Անդ, Էջ 260, 266:

² Անդ, Գ. ԺԴ, Էջ 117: Համար, Langlois, անդ, I, p. 250.

³ Անդ, Գ. ԺԵ, Էջ 148 և Ե. Պ., Էջ 206:

⁴ Պատմ., Ա. Խենան, 1862: Էջ 103, 122, 594, 602, 612, 626, 651:

⁵ Ա. Խենան, 1894: Էջ 20, 23:

⁶ Համար, Schmid, Des Eznik von K., Wider die Sekten, Wien 1900, ուր Էջ 6՝ Հետեւելով Թերուերի և Հեռանելով Կորեան՝ Կողմը Տայր նահանգին մէջ կը դրսի: Կիղերի Ռեւերի Երկրագիտաթեան Համար պատրաստած Հայուսանին ու Քրիստոնին աշխարհացոյցին մէջ՝ Արա-
ր, Արփաջայ գետերուն իրարու խառնուած տեղէն քիչ մ'անդին դեպ ի հիւսիս Ակու զղին (Kulpi) անունով ուղ-
ըլ կայ նշանակուած Արարատաց Աջ:

զանազան տեղեաց անուններուն¹ յիշատակուելով աւելի կ'օրոշուի եւ կը համաձայնի վերոյիշեալ աղքիւբներուն։ Եղիշէի ծանօթ է Արարատայ եպիսկոպոս մը։ Նմանապէս՝ Արարատ գաւառն ու անոր Արած աւանը²։ Մովսէս Խորենացի իւր Աշխարհագրութեանը մէջ կը թուէ Արարատայ 16 գաւառները³։ Աւստի տարակոյս չկայ որ Հայաստանի եւ Արարատայ մէջ քաղաքական եւ աշխարհագրական առնչութիւն մը կար։ Արդ՝ արդարացի⁴ է Արարատը Հայաստան թարգմանելլի՛ Ա'երեւայ թէ Հայոց պատմութիւնն ու աշխարհագրութիւնը դիւրութիւն կ'ընծայէն։ Այս գժուարութիւնը վերցրնելու։ Քանի որ Արարատ ցեղագրական երկիրը Հայաստանի մէկալ մասանցը հետկապուած է, ընդունելի կը զառնայ ըսելով թէ Արարատ թէ նահանգ է եւ թէ գէթ ստարներու համար անուն մըն է, որ ամբողջ պետութիւնը կը ցուցընէ, ինչպէս Allemagne ըսելով Գերմանիան կը հասկըցուի։ Հայոց պատմութիւնը կամ ինչ որ մեր առջևւն ունինք իրր Հայոց պատմութիւն՝ այս կարծեաց կը նպաստէ։ Արդէն Ազաթանգեղոսի քով Արարատայ Աղարշապատն արբայանիստ քաղաք է⁵։ Կ'ընը կը պատմէ Կորիւն⁶։

Դազար Փարսկեցի Այրարատը գլուխ աշ-

1. Ա. Ենես. 1891. Էջ 22, 28, 31, 316, 488։

2. Մատանիազր. Ա. Ենես. 1859. Էջ 22, 61, 139։

3. Sonkry, անդ. Էջ 33, 45։

4. Անդ. Էջ 655։

5. Անդ.։



խարհին Հայոց կ'անուանէ¹: Արարատը Արշակունեաց թագաւորական տան բնիկ երկիրն է: Սերէստին² ծանօթ է այս երկիրը: Մովսէս խորենացի³ Արարատը կ'անուանէ բնակութիւն, կալուած թագաւորաց: Կամանաւանդ թէ ի վիճակի է յայտնապէս զրուցելու թէ Հայոց թագաւորութիւնն իւր սկզբը Արարատէն առնելով տարածուեցաւ: Արարատն իւր անունը Արայէն առած է⁴: Ու կէտին ալ մոադիր ըլլալու է որ Փաւատոսի⁵ եւ Խորենացւոյ քով անանկ տեղեր կան, որոնցմէ կ'երեւայ թէ Հայերն ալ Արարատ ըսելով ամրող երկիրը կը հասկընային Գաւառին սկզբնական անուան՝ ամրող Հայաստանի վրայ տարածուելուն մէկ հնախօսական հետքը թերեւս կարելի է գտնել Ալարոգեանց անուան ու բնակավայրին մէջ. Հերոզոտոս⁶ Ալարոգեան ըսելով կը հասկընայ հիւսիսային Հայաստանի մէջ ցեղ մը եւ իրաւամբ կ'ուզեն տեսնել այս ցեղին մէջ Արարոգեանց կամ Արարատեանց անունը: Այս հիման վրայ Ա. Գրոց մէկնիւները իրաւացի համարեցան ըսելը թէ Ա. Գրոց մէջ Արարատ անունը Հայաստանի հին անունն է. այս անունը կը տրուեր մասամբ թա-

¹ Անդ. Եջ. 31 . . .

² Langlois, Collection des hist. anciens et mod. de l'Arm. I, p. 198 եւ Հըմ. Պատուկանեան, Առակուս 1879, Եջ 2:

³ Պատմ. Գ. Իր. Գ. Իր. Բ. Իր:

⁴ Անդ. Ա. Ժառ. Ա. Ժե. Ժզ:

⁵ Փ-----, անդ. Գ. Ժ. Արևելք-Խոր. պատմ. Ա. Իր.:

⁶ III. 94. VI. 79.

դաւորութեան մէկ նահանգին միայն եւ կը նշանակէր Հայոց ամբողջ թագաւորութեան մեծագոյն երկիրը։ Անձուկ մասք կը հասկընային այս անունը Երեմեայ քով՝ Ծ. 27։ Իսկ Եսայեայ քով Ա։ 38 եղածն ամբողջ երկրին անունը կը համարէին, այնպէս որ թագաւորաց գրբին տուած նոյն տեղեկութիւնը վուլգատան կրցաւ ։ Երկիր Հայոց, թարգմանել¹, ինչպէս որ արդէն ըրած է յօյն բնագիրն Եսայեայ մէջ։ Նոյն կերպով կը նշանակէ Codex syro-hexaplarisը։ Ի մասնաւորի նշանակալից երեւցած է Ասորեստանցոց ոճը, որ ի սկզբան Աւրատ (Աւրարտու) կը կոչէր Հայաստանի հիւսիւարեւելեան մասը եւ վերջէն ամբողջ Հայաստանը կոչեց նոյն անուամբ²։ Այս յիշեալ նկատողութիւններով սա արդիւնքը ցուցաւած համարուեցաւ թէ Ա. Գրոց Արարատը կրկին իմաստ ունի. Ալ, մը կը նշանակէ ամբողջ Հայաստան երկիրը եւ մէյ մ'այ անօր մէկ նահանգը. առանց սահմանները ճշդել ուղելու՝ այս նահանգը համարուեցաւ. Արարատը կամ Այրարատը։ Նոյն կրկին իմաստն ենթագրուեցաւ նաեւ Հերոնիմոսի քով³։

Ասկէ ետքը Ա. Գրոց աշխարհագրութիւնը համարձակեցաւ քայլ մ'ալ առնուլ դէս յառաջ։ Իմանեալէն ետքը թէ Արարատը մեծ աէրութեան մը մէկ նահանգնէ է, ալ հնարաւոր երեւ-

¹ Կառավարէն կ Kirchenlexikon, I. 1226.

² Անդ, ըստ Շատերի, Keilinschriften und Geschichtsforschung, S. 555.

³ Համարէն, Migne, 24. էջ 389.

⁴ Հերոնիմոսի Theol. Quartalschr. 55. p. 348.

ցաւ անոր մասերուն վրայ ճշգագոյն տեղեկութիւններ առնուլն։ Ա. Գրոց հին թարգմանիչներուն Երիմիայի մէջ Արարատ անունը պահելը, իսկընդհակառակն թագաւորութեանց ու Շանըգոց մէջ Հայաստանով թարգմանելն՝ պարագայ մը չէ ցուցընելու, որ իրենք արդէն Արարատը գաւառի եւ տէրութեան անուն կը համարէին եւ Երեմիայի մէջ եղած անուններն կարծեցին թէ գաւառներու անուն են։ Ա. Գրոց մէջ Արարատայ հետ մէկտեղ յիշուած անունները չե՞ն կրնար մէկալ մասերը, գէթ Նշանաւորագոյնները ցուցընել։ Ննախօսական եւ ստուգաբանական հետազոտութիւններով գտան այս ենթագրութեան հաստատութիւնը եւ Նմանապէս արդգարացի ըլլան այն ենթագրութեան, որ կ'ըսէք թէ հայկական Երկիրներու անուններն՝ անցած մտած են Ա. Գրոց մէջ։

Մինի եւ Ասքանաղ Արարատայ հետ մէկտեղ կը յիշուին։ Ծէգգ¹ իւր Հնախօսութեանը մէջ կը զրէ։ Այն ազգաց մէջ զորոնք Երեմիա Բարելոնի դէմ պատերազմի կը հրաւիրէ, կը յիշուի Արարատայ եւ Մինիի հետ Ասքանաղ։ Քանի որ Արարատ գտառն էր միջին Երասխայ վրայ, որ հարաւէն դէպ արեւելք կը կտրէ Հայաստանը եւ Ափուրսի (Առւրի) հետ կասպից ծով կը թափի, քանի որ Մինի՝ հայկական Մինիւաս Երկիրն է արեւելեան Եփրատայ վերին ընթացքին վրայ, հարկ է որ Երեմիայի առեն ասոնց շրջակայքն Ասքանաղ

¹ Freiburg 1887, S. 358.

անունով երկիր մ'եղած ըլլայ, այնպէս որ այս
երեքն ի միասին՝ հարաւային Հայաստանի մէկ
մասը կը կազմէին։ Ասքանազայ՝ հարաւային
Հայոց մէկ մասը կազմելուն ենթադրութիւնը
կ'ապացուցանէ Առաջին Հայկական յատուկ անուան
գոյութեամբն ու Հայացի ու մասնկով։

Միննին ալ Հայ երկիրներուն կարգը
դասել ուզեցին։ Հայկական ազգ անուններն ու
քաղաքանուններն իրենց մէջ կը բավանդակեն
և վանկը, զ. օ. Մանավաղի, Մանաղկերտ ի
Տուրուբերան, ինչպէս արդէն մատղիր ըրած է
Սէն Մարտէն¹։ Թերեւս ներելի ըլլայ մատնանիշ
ընել նաեւ Մանամիհր, Մանանաղի, Մանդակունի
անունները։ Կըսուի թէ այս և վանկին մէջ
պահուած ըլլայ հին Միննին։

Նոյն իսկ Արմենիա անուան մէջ իրր ստու-
դաբանական կազմից մաս՝ Միննի կամ Ման
անունը գտան։ Մինչ Շղբէք² (Բոխարտի) սե-
մական Հարմինիա ($=$ լեռնաշխարհ Միննի³)
անունէն մէկնելը ստուգաբանական խաղալիկ կը
կոչէ, անդիէն Մուրատ⁴ շատ հաւանական կը
համարի նոյն մեկնութիւնը։ Արամերէնի մէջ
շատ ցանցառ կը գործածուի Հռտ բառը, այնպէս
որ սեմական աղբիւրէ ստուգաբանելը շատ տա-
րակուսական է (Եռուստի)։ Զե՞նք կրնար Հռտի տեղ
բակդրիական Հռտ- կամ Հռտ-էրէ բառը դնել, որ
լեռ, սար կը նշանակէ եւ իրապէս ալ ինչ ինչ

¹ Ք-Է-Ն-Ն-Ն-Ն-Ն քով անդ, Էջ 3։

² Անդ, Էջ 104։

³ Ք-Է-Ն-Ն-Ն-Ն, անդ, Էջ 3։

⁴ Մ-Մ-Մ-Մ, անդ, Էջ 18։

յատուկ անուանց մէջ կը գտնուի։ Այս պարագայի մէջ Armina կամ Armuniya սկզբնաբար կը նշանակէ լեռնաշխարհ Միննեանց եւ մատնացոյց կ'ընէ առնչութիւն մը ի մէջ Միննիի եւ Արմենիայի, ի մէջ Միննիի եւ Արարատաց։

Ծառ աւելի սուր կերպով նցն բանը կ'ընէ հետեւեալ ստուգարանութիւնը, որ խորունկ մատղրութեան¹ արժանացած է։ Այս ստուգարանութիւնը Արմենիա անունը Միննի եւ Արարատ անուններէն բաղադրուած կը գնէ։ Այս տեսութիւնը բնականաբար կ'ենթադրէ երկու երկիրներուն պատմական միութիւնը ի մի ամբողջութիւն։

Միննի — Արմենիա հաւասարութիւնը հիմն է միանգամայն հին կտակարանի ասորերէն թարգմանութեան եւ Տարգումի, որ Երեմիայի օրէ 27 Միննին Հայաստան կը թարգմանեն։

Ման եւ վան անուններուն նմանութեանը վրայ յեցեալ՝ հին Մանը Հայոց Վանայ շրջանին մէջ փնտուեցին²։ Այսպէսով կրցաւ Ալլիօլի համառօտիւ Արարատը, Միննին եւ Արքանազը Հայկական գաւառներ անուանել, իսկ Գրաֆ³ այս երկիրները կրցաւ Հայկական լերանց մէջ երեք թագաւորութիւն Համարիլ։ Այս⁴ Միննին Հայ ցեղ մը կը Համարի Վասպուրականի մէջ։

¹ Kirchenlexikon I. Sp. 1226.

² Belek, Das Land der Mannäer. Verhandl. der Berl. G. f. Anthropol. 1894, S. 480.

³ Der Prophet Jeremias, Leipzig 1862, ակադեմիա, 27:

⁴ Bibelatla Տ. Namensverzeichnis.

վնաբէնբառէր¹ Աբնորմանի վրայ հիմնուելով՝ Եսայեայ ԾԱ, 27 կը համարի կոչ մ'առ թագաւորս եւ ազգս Հայոց։ Արարատ ու Միննի կը կազմեն Մեծ կամ Արեւելեան Հայաստանը, իսկ Ասքանազ՝ Արեւմտեան Հայաստանը։ Հումակալառէր² կը բաւականանայ Ասքանազայ համար ըսելով թէ ՝ կրնաս ընդունիլ թէ Փաքր Ասիա կամ Հայաստան բնակած ըլլայ։ Միննին որոշակի Արարատայ հետ հայկական երկիր կը համարի։

Մեր թափառման վերջը հասած՝ յետադարձ ակնարկ մ'արձակելով յիշեալ արդեանց վրայ՝ ստիպուած ենք խոստովանիլ թէ այս մեկնութիւնները Ա. Գրոց աշխարհագրութեան բոլորովին ապահով հետեւութիւնները չեն։

Մեկնութեան այս փորձերուն ատեն՝ Հայաստանի քրիստոնէութեան կամ Արշակունեաց ժամանակ տիրող աշխարհագրական-քաղաքական յարաբերութիւնները նոյն համարուած են այն յարաբերութեանց հետ, որ սրբազն հեղինակներուն օրերը կը տիրեին այն կողմերը։ Եթէ առ այս կուզեն Մովսէս Խորենացին ու Փաւստոսը մատնացոյց ընել, այն ատեն սա նոր խնդիրը կը ծագի թէ ինչ իրաւունքով ըթին այս ենթադրութիւնը։ Խորենացւոյ Հայոց պատմութիւնն այս անունը գործածած ատեն (Ա. Իր) բաւականէն աւելի յայտնի կերպով կը մատնէ թէ ինքը Ա. Գրգէն կախում ունի։ Քննադաս-

1 Մեկնութիւն Երեմ։

2 Մեկնութիւն Կոննդոց, էջ 313։

ներուն այս պատմագրին հնութեան եւ աղբիւր-
ներուն վրայ հետազօտութիւններ կատարելէն
եւ հին գաղափարը մերժելէն ետքն ալ՝ խո-
րենացւոյն երկը մասամբ կը մնայ ամենահին,
մեծարդի աւանդութեանց¹ ժողովածոյք մը: Այս
աւանդութիւնները պէտք ունին զտուելու, մա-
քրուելու, վերջին ժամանակի յարաբերութեանց
յարմարցուած կաորներէն յստակուելու եւ այս
պարագայի մէջ ալ չեն վկայեր վերի հաւասա-
րութեան, որով Ա.Գրոց Արարատն յետնագոյն
ժամանակի աշխարհագրութեան Հայաստանին
դիմացը կը դրուէր: Կոյնն ըսելու ենք միանգա-
մայն այն փորձին համար, որով աշխատեցան
Խորենացւոյ քով վկայութիւն մը գտնելու՝ ցու-
ցընող թէ Արարատ գաւառանունն Հայաստան
ալ կը նշանակէ միանգամայն: Քանի որ Արա-
րատայ տէրերը Հայաստանի վրայ թագաւոր
էին, տարակոյս չկայ որ Հայաստանն Արա-
րատայ տէրութեան երկիրն է: Այս շրջաբանու-
թենէ դուրս՝ երբեք Արարատն ամբողջ երկրին
սեփական ու յատուկ անունն եղած չէ: Պէտք
ենք ըսել որ այս շրջաբանութիւնն ալ Ա.Գրբէն
առնուելով ծագած է: Կոյնն ըսելու ենք Ա.Յա-
կովը Մծբնացւոյ պատմութեան մէջ Փաւստոսի
գործածած բացատրութեան նկատմամբ: Այն-
տեղ ալ գործածուածն երկրին բնիկ կամ
յատուկ անունը չէ, այլ լոկ շրջաբանութիւն
մըն է եղածը, երբ կ'ըսուի. “Խաղաց գնաց . . .”

¹ Belck, Verhandl. d. Berl. G. f. Anthropol. 1895,
Seite 606.

գալ հասանել ի լերինս Հայոց՝ ի լեառնն Սարարատայ ի սահմանս այրարատեան տէրութեանն^{1:}

Բայց եթէ նոյն իսկ Արշակունի թագաւորաց ատեն իրապէս ամբողջ Հայաստանի վրայ տարածուած ըլլար թագաւորաց կալուածին՝ Արարատ գաւառին անունը, սակայն ասով տակաւին ապացուցի ստուերն անդամ չէինք ունենար թէ Ա. Գրոց մէջ յիշուած հին Արարատ երկիրը կամ թագաւորութիւնը համանուն գաւառ մ'ունեցած ըլլայ, եւ թէ գաւառի եւ թէ թագաւորութեան անուն եղած ըլլայ միեւնոյն ժամանակ:

Այս վախճանին համար՝ Ասքանազայ ու Միննիի Հայաստանի վերաբերելուն դիմելը՝ նշանակութիւն չունի, վասն զի ամենեւին ապացոյց չկայ՝ Ասքանազայ հայ ցեղի մը կամ գաւառի մ'անունն ըլլալը ցուցրնող։ Հայկեան հնագոյն մատենագրութեան մէջ Ասքանազ անունը կը գտնենք Կորեան² քով եւ Ա. Գրիգոր Լուսաւորչի ցեղաբանութեան³ մէջ։ Բայց ներելի է ենթադրել թէ այս երկու տեղերը տրուած տեղեկութիւնը Ա. Գրիգոր (Ծնն. Ժ., 3) եւ նոյն ժամանակուան Ա. Գրոց մէկնութենէն առնուած

¹ Անդ, Գ., 2, էջ 22։ Հմման, Langlois, I, p. 218.

² Տես Կորեա, Անկար, 1894, էջ 7։ Հմման, Կամե Յ-Հ. Կ-Բ-Զ, պատմ. Մասկուա 1853, էջ 10։

³ Ասքերը Հայկականը է։ էջ 31։ անս Լանգլուան, անդ 25։ Հմման, Ա. Խոր, Ա. Իր, Այս ցեղաբանութեան չեղինակին նկատմամբ անս Ցուցակ Հայ, Ճառագ. Արևելյան Առնդը, էջ 179 (801 էջն)։

են. Երիմայի արև, 27 տեղուցի ակնարկութիւն
մը կոյ Խօսքեացւոյ քով (Ա. իր)՝ նոյն ազբիւրեն
առնուած։ Կամ թէ արդեօք ասիկայ առաջնոց
քով Երշակունեաց, արբունի տան և՛ Ա. Գրի-
գորի տաշմին պարթեւական ըլլալը կը ցուցըներ,
թնաքեւ երեւոյժը կարծես թէ կը ցուցընեւ։

Միշտ ասրութինակ երեւցիք է՝ Հայոց Ա-
գրոց վրայ յենլով՝ իրենք զիրենքը Ապրանազեան
կոչելու, մինչ Եղեկիել՝ Խէ. 14, Ա. 9 եւ Ա-
թեաց. Ա. 3 Հայերը կը մըսնեն իրը որդիք
Թորդունայ. Հայերը Փառստոփ եւ Ազաթան-
գեղեայ քովի ոլ ասանկ կը կոչուին: Խակ Յետ-
հագոյն պատմագիրներուն քով պայծառ է այս
ըմբռնուննին: Եթէ Հայերը Թորդունայ որդիքն էին
այս անուան Ա. Գրոց մէջ անեցած իմաստով
— Նոյն անունը կրնար թերեւս յետհագոյն
Վեհիզինէի Տիլդ արխմենի եւ Հայոց նոյն ազգին
անեցած յարաբերութեան յիշատակը պահէլ,
առկայն Յափէ, Կաթողիկոս, Արքան, Պատիկու
Խորենացի Հայ պատմագիրները Ա. Գրոց Թորդունը
կը հասկընան — այն ատեն չէին կրնար միան-
գ ամայն Ապրանազայ որդիքն ըլլալ, վասն զի
Ապրանազ Թորդունայ եղբայրն է՝ Ծնն. Ձ. 3
Համաձայն: Եթէ կարենայինք Ապրանազ անուան
մէջ Փոխուզից հնագոյն բնակչաց՝ Խականացւոց՝
նշմարը գտնել, ինչպէս որ հաւանական կ'ընէ
Հայոց նախնական բնակամայրին եւ նախապատ-
մական գաղթականութեան վրայ վարը յիշուելի
տեսութիւնը, այն ատեն կը մէկնուէր Հայոց

¹ *See* *Editorial*, *Journal of Health Politics, Policy and Law*, Vol. 22, No. 3, July 1997.

Ապրանագ անունն առնուլը եւ հասկանալի կը
դառնար անոնց՝ ԴՆՆԴՈց (Ճ. 3) Ապրանազին
անեցած առնչութիւնը, սակայն առանց Երի-
միայի ՇԱԱ. 27 յիշած Ապրանազեան թագաւո-
րութիւնը Հայաստանի համազօր գնելու։ Ինչու
որ Ազգաբանութեան հանկին մէջ չենք կրնար
յետմափսիսեան ազգ եր վնասուել¹։ Եթէ հայ
ցեղերու մէջ գանուեին Երիմիայի Ապրանա-
զեաններն ուր, այն առեն չին ժամանակէ մնացած՝
Տայր, Ապեր, Արարատ, Պատկացիք, Խոզդիք
երկրի ու ցեղի անուանց մէջէն՝ այս նշանաւոր
ցեղին անունը հարկ էր որ աւելի ստեղ յիշուեր
Հայոց յետնազօն պատմութեան ու աշխարհա-
գրութեան մէջ, մանաւանդ որ մարդ արէն անանկ
մեծ նշանակութիւն կու տայ Ապրանազին։ Ասոր
ասանկ չը լսութ՝ նշան մըն է, որ Ապրանազ ժո-
ղովրդեան եւ Արարատոյ թագաւորութեան
չեր վերաբերեր, Աերշապէս կը հարցընենք,
ի նշ կ'ըսէ Ա. Գիրքն Ապրանազոյ վրայ։ Ինչպէս
որ Արարատեան թագաւորութեան մը վրայ կը
խօսի, նոյնպէս եւ կը խօսի Միննիի եւ Ապրանա-
զեան թագաւորութեան մը վրայ։ Աւսոի այս
երեքն ոչ թէ միացընելու է, այլ բաժնելու։
Ապրանազը ճանչըրնող մերձաւոր ճամբան Արա-
րատ-Հայաստանի մէջէն չի տանիր, այլ առանց
Հայաստան հանդիպելու կ'անցնի։ Կոյնը ըսելու
է Միննիի նկատմամբ։

Միննի զիրքին նկատմամբ ալ կարելի չէ հե-
տեւութիւն մը հանել ևն արմատական վանկավ

¹ Hoberg, Genesis S. 98.

կազմուած ազգանուններէն ու քաղաքանուններէն։ Ե հարկաւորութեան կարելի է մտածել թէ Արմենիա անունը յառաջ եկած ըլլայ Արարատ ու Միննի անուններուն ի մի բարդուելովը, եթէ ցուցուի որ Արարատ ու Միննի ի մի Հայաստան ձուլուած են. ապա թէ ոչ՝ կարելի չէ այս մտածումը։ Ուստի այս պատճառաւ ալ չի կրնար իրը ապացոյց առ այս գործածուիլ։ Կարելի է թերեւս ընդունիլ թէ Արմենիան օտար ժողովրդեան մը քով Հարմինիեա անունէն յառաջ եկած ըլլայ, բայց մասնականի իշնալով՝ չի թոյլատրեր աշխարհագրական յարաբերութեանց մասին ընդունելի հետեւութիւններ հանել։ Եր կազմի մասանց նայելով՝ կը նշանակէ Միննեանց լեռնաշխարհ՝ առանց անոր տարածութիւնն ու քաղաքական յարաբերութիւնները պարզելու։ Կմանապէս պատմական պատճառներն անընդունելի կ'ընեն վան եւ Ման = Միննի հաւասարութիւնը, ինչու որ, ինչպէս պիտի տեսնենք, Աան կը վերաբերէր Արարատայ, որուն քով գոյութիւն ունէր եւ Ման = Միննի։ Ա. Գրոց ասորի թարգմանութեան եւ Տարգումի Միննին Հայաստան թարգմանելն ամենեւին պատմական վկայութիւն չէ, ոյլ լոկ փորձ մըն է Միննին մէկնելու. Եւ այս փորձն այնչափ կ'ապացուցանէ, որչափ քննելի այն պատճառներն, որոնց վրայ կեցած է։ Ա.յա յիշեալ պէսպէս կէտերուն վրայ հայեացք մարձակելով՝ կը տեսնենք որ ասոնք ոչ թէ միայն հեռու են իրարու նպաստելէ եւ վերջնա-

կան արդիւնքի մ'առաջնորդելէ, այլ հակառակ
են իրարու։ Հայաստան ըսելով Միննի հասկը-
ցողը՝ չի կրնար այլ եւս Հայաստանն Արարատ
անուանել. իսկ Արմենիա անուան կարծեցեալ
կազմութեան հետեւելով՝ նոյնը Արարատ եւ
Միննի անուններէն յառաջ եկած կարծողը՝ ստի-
պուած է Ասքանազը անկէ դուրս վտարել. միայն
թէ ասով ուրացած կըլլայ այն սկզբունքը, որ
իւր հիմն է։ Ասոնց հետ Ասքանազը միացընողը
պէտք է որ վերսիշեալ կարծիքները մերժէ։
Արարատը միևնույն ժամանակ թէ գաւառի եւ
թէ երկրի անոն համարողը՝ ստիպուած է սխալ
հրատարակել ասորական ու տարգումեան թար-
գ մանութիւնը։

Յ.

Մինչեւ հիմայ ըսուածներն աչքի առջեւ
ունենալով՝ իբր ասպահով եւ ստոյգ ընդունելու
ենք թէ Արարատը Հայաստանի մէջ մնառելու
ենք եւ թէ Երեմիայի Ասքանազն ու Միննին
Հայոց աշխարհին եւ Ըսորեստանի դրացի էին։
Ինչու որ Շքաղեր¹ իրաւամբ ըսած է թէ ան-
հեթեթութիւն կըլլար ենթադրելը թէ մար-
դարէն բարելոնի զէմ կը հրաւիրէ ու կը կօչէ
հեռարնակ փարբիկ ժողովուրդ մը։ Իսկ անոն-
ներուն փափոխութիւն կրելն եւ Արարատայ հետ
մէկտեղ յիշուած երկու թագաւորութիւններուն
եւ ժողովուրդներուն գրեթէ անհետ կորսուած
ըլլալը՝ յայտնի նշան կրնան համարուիլ թէ

¹ Keilinschriften u. Geschichtsforschung. Giessen
1878. S. 160.

Երեմիայէն ետքը Հայոց աշխարհին քաղաքական պատկերն ու ազգացն աշխարհացոյցը մեծամեծ յեղափոխութիւններով՝ ընդարձակածաւալ կերպարանափոխութիւնն կրած են:

Աւրիշ ամեն բան կը մնայ ենթադրութիւն եւ կցկցանք, մինչեւ որ պատմութիւնը այն ժողովրդոց վրայէն անցելոյն քողը բանայ եւ թոյլայ մեղ ակնարկ մ'արձակել այն յարարերութեանց վրայ, որ երբեմն ներկայ էին Եսայեայ եւ Երեմեայ կամ մարգարեական հոգւով ներկայ ահենուած ազագայ:

Հնախօսական հետազօտութիւնն անցելոյն այս քողը հիմայ քիչ մը պարզեց: Այս հետազօտութեան հետեւելով՝ կը ստանանք այն արտաքին ապացոյցները, որ կը ցուցընեն թէ որչափիրաւացի էր վերցիշեալ մեկնութեանց քննութիւնն՝ որ իրեն հիմ ունէր ներքին պատճառները կամ ապացոյցները՝ եւ ասով գեթ մինչեւ որոշ աստիճան մը՝ պատմութեան գետնին վրայ կեցած կը ծանոթանանք Ա.Գրոց յիշեալ տեղերը շոշափուած աշխարհագրական եւ քաղաքական յարարերութեանց: Այս է հին-հայկական կամ նախահայկական արձանագրութիւններուն եւ բեւեռագիրներուն հետազօտութիւնը՝ որ իրենց լուսովը հազարաւոր տարիներէ ի վեր Ա.Գրոց Արարատ անունը պատող մը ութեան խաւարը կը փարատեն:

Ըստէրի այս աղբիւրներուն օժանդակութեամբը Ասորեստանի¹ աշխարհագրութիւնն

¹ Zur Geographie des assyr. Reiches. Sitzungsberichte der Berliner Akademie 1890.

Երեւան հանելէն ու Կeilinschriften und Geschichtsforschung անուն գործոյն մէջ Առաջակազման Ասից աշխարհագրական յարաբերութեանց ծանօթութեանը մեծապէս նպաստելէն ետքը՝ նորագոյն ժամանակներս ձեռնարկեց Ա. Շառեր¹ Քարելոնի եւ Ասորեստանի բեւեռագիր արձանագրութիւններուն միջնորդութեամբը այսօրւան Հայաստանը, Քրդաստանն եւ Արեւմտեան Պարսկաստանը՝ աշխարհագրական գիտութեան լոյսը հանել:

Գիտնականաց եռանդը յաջողեցաւ միանց ամայն՝ ասորեստանեայ աղբերաց Աւրարտու- Արարատ անուանած երկրին մէջ գտնուող բեւռագիր արձանագրութեանց իմաստն ալ առեղջուլ։ Ի հարկէ երկայն տեւեց, մինչեւ որ հոս ալ կարելի եղաւ ըսել թէ քարերը կը խօսին։ Եւ դեռ շատ կողմանէ՝ այս խօսիլը թութովել մըն է։ Արդէն 1828ին Շուլց² Սէն-Մարտէնի միջնորդութեամբը Հայաստան խռուելով եւ Կինուէի գրական գանձուց ծանօթանալէն եւ պարսիկ սեպագրութեանց կար-

¹ Das Gebiet der heutigen Landschaften Armenien, Kurdistan und Westpersien nach den babylonisch-asyrisehen Keilinschriften. Z. A. 1898 f. Տես այս գործոյն հայ թարգմանութիւնը, որ “Հայաստան, Քրդաստան եւ Արեւմտեան Պարսկաստան” Բարելական – ատորեստանեայ և սպագրերու համաժամանակ անուան տակ մասսամբ “Հանդիսին, մէջ հրատարակուած է եւ մացեալն ալ որ այս օքերս լրյա տեսաւ, կը հրատարակուի։ Ապացային՝ առանձինն հատորի մը մէջ լրյա պիտի տեսել։

² Lehmann, Das vorarmenische Reich von Wan. Deutsche Rundschau 1894, LXXXIII., 3.

դացուելէն յառաջ՝ 40 բեւեռագիր արձանացրութիւն ընդօրինակած էր, մինչեւ որ քուրդ ցեղապետի մը դաւերուն զօհ երթալով՝ իր ըրածիւնկագին գիւտերը կեանքովը վճարեց։ Ասոնք Journal Asiatiqueի մ.ջ հրատարակուեցան¹։

Գիւյար եւ Սէյս բախտն ունեցան այս շատ հին յիշատակարանները կարդալու առաջին բանալին գտնելու։ Արդիւնքները ասոնցմով զբաղելու շահագրգռութիւնը աւելցուցին եւ սկսան այս հին պատմագրութեան² մնացորդները մեծ զոհողութեամբ քննելը յառաջ տանիլ։ Աիւլլէր — Աիմնիս եւ Հիվերնա ձեռնարկեցին հետազոտելու նպատակաւ դժուարին ու վտանգ աւոր ուղեւորութեան մը։ Ի մասնաւորի շատ ամսող եղաւ Բէլքի գործունէութիւնը, որ երկայն տարիներ Հայաստանի մէջ Աիմնիսի բովերուն քիմիագէտն ըլլալով՝ առիթ ունեցած էր երկիրն ու բնակիչները ճանչնալու։ Բէլք իր ծանօթութիւնները գործածեց անձնանուէր հետազոտութիւններով՝ գիտութեան առջեւ սեպագիր մատենագրութեան նոր աղբիւրներ բանալու։ Զէ թէ միայն յաջողութիւն ունեցաւ ատաղձը զդալի կերպով աճեցընելու, այլ եւ զանոնք հասկընալու համար տեսութեան նորանոր ու արմար կէտեր գտաւ։ ցուցընելով թէ զասոնք առեղծլու համար ապահով առաջնորդ է՝ նաև հահայկական սեպագիր արձանագրութեան մը դիւքն որոշելը կամ ճշգելը։

¹ J. A. 1828, II., p. 161 ֆ.

² Հմամատ Համադէս Ամառէիս մէջ՝ Հ. Տաշեանի յաշուածը 1899, էջ 16 հ.ն։

Այս հետազոտութիւնը Ա. Գրոց Արարատ
անուան մեկնութեանը համար շատ կարեւոր
տեղեկութիւններ կու տայ, որ կը լուսաբանեն
Արարատայ աղերսը թէ առ աշխարհն Հայոց եւ
թէ առ Միննի: Ասքանազայ վրայ տիրող խաւ-
արը տակաւին փարատած չէ: Ասքանազը Բիւ-
թանիոյ ասկանեան երկրին մէջ վնտոեցին¹:
Վերը տեսանք թէ Ծրագեր հակառակ է ասոր:
Այլք Ասքանազը Սեւ եւ Կասպից ծովու եղերբ-
ները կը վնտուն: Քաղդէա՛ւան Տարգումը Աս-
քանազայ տեղ Ագիաբենէ² կը դնէ: Կինանք
Ասքանազը Նոյն համարիլ սեպագրութեանց մէջ
Խսկուզացիք կամ Աշկուզա ըսուածներուն հետ,
զորոնք Ասարհագործ կը յիշէ իրը Նիզակակից
Մաննաայի³: Կ'երեւայ թէ կրնայ ըլլալ, վասն
զի թէ այս քաղաքական յարաբերութեան կը
համապատասխանէ եւ թէ այն գիրքին, զոր
Երեմիա Նոյն ժողովրդեան կ'ընծայէ: Այս պա-
րագայի մէջ ասոնց բնակավայրը Հայաստանէն
դուրս ըլլալու է: Ինչու որ Խսկուզացիք Ասորես-
տանի ստէպ սպառնացող հիւսիս-արեւելեան
թշնամիներէն են. այս թշնամեաց խմբին կը վերա-
բերին Ասպարդացիք, Գիմմերացիք եւ Մադահ-
ացիք⁴: Անկլէր⁵ այս Աշխան կը դնէ Ասրեւ-

¹ Schröder, Keilinschriften und Geschichtsforschung, S. 160.

² L o e h und Reischl ի Անկնութեան Եր. Դ. 27:

³ Ա--ը--ը, անդ, էջ 16:

⁴ Ըոբէր, առանձին հրատ. էջ 96:

⁵ Der alte Orient. I, 1. Die Völker Vorderasiens,
Seite 29.

Դռնէ ուրեմն լուս ըստ Ավետինի: Ըստ Սէյսի ասոնց
Երկիրը կ'իշնայ արեւմտեան Պարսկաստանի
այսօրւան Արդիլան ըսուած գաւառոց¹: Ասոնց
Քարտատուա թագաւորը՝ Հերոդոտոսի Պրոտո-
թիւնը՝ ազդականութեամբ կապուեցաւ Ասո-
րեստանի թագաւորական տան: Եթէ Աշկուղա եւ
Ասքանազ նոյն ժողովուրդն են, այն ատեն Երե-
միա ԾԱ, 27 Երեք թագաւորութիւններն ա-
նուանելովը Նշանակած է Քարելոնի այն թշնամի-
ներն, որ հիւսիսակողմն էին, եւ լիուլի շեշտած
է վտանգին ծանրութիւնը՝ անուանելով Ասո-
րեստանի հիւսիսային-արեւելեան ծագը՝ Արա-
րատը, հիւսիսային-արեւելեան ծագը՝ Ասքա-
նազը, եւ մէջտեղը՝ Միննին կամ Մաննաին, ըստ
այսմ Երեք պետութիւն՝ որոնց ծանրութիւնը —
բաւականէն աւելի զգացած էր Քարելոնէն
պարտեալ Ասորեստանը եւ որոնց բարեկամու-
թիւնն այնպէս մեծ երեւցած էր իրեն: Այ-
դուրդունքն էջմ՝ Աստվածութեան վրա Հայութեան ըստու-
երին անհանձնէն դուրս ըլլուս է:

Եւ Միննացիք կրնային մեծ յարմարու-
թեամբ հիւսիսային թշնամեաց միջին թա-
գաւորութիւնը ներկայացընել: Մանը՝ սեպագիր
արձանագրութեանց համաձայն՝ Արարատայ մէկ

¹ Մասրուս, անդ, էջ 17: Եթէ Հայոց իրենց տուած
ասքանազեան անունն ազդացին է եւ յաջորդ ժամանել-
ներու Փռիւդիային Ասկանեանց անուանը հետ յարաբերու-
թիւն ունի, եւ խակուզացիք Երեսփայի քով նոյն ասքանա-
զեան իմաստով կը կոչուին, այն ատեն ըսելու: Էթէ
Հայերն ու խակուզացիք ցեղակիցն են, բոյց Արարատէն
բաղարականօրէն ու աշխարհագրօրէն զանազանուելու են:

մասը չէր, այլ անոր արեւելեան կամ հարաւ-
արեւելեան դրացին։ Աչքի առջեւ բերենք հա-
մառօտիւ անոր պատմութիւնն ու դիբը։

Հոմմէլի¹ ըսածին նայելով՝ յոյն ուղիղ
թարգմանութեան համաձայն Յովեայ երրորդ
բարեկամը Սովոր Միննացւոց մէկ թագաւորն
էր։ Ծարէր² այս թագաւորութեան հնութեան
նկատմամբ կ'ըսէ. Սայդ չէ թէ Գուդեայի
քով (B. Col. VI., 4) յիշուած Մենուան նոյն է
մեր Ման — Միննիի հետ, թէ ուրիշ երկիր
կամ լեռ մըն է։ Եթէ նոյն է, այն ատեն Մանի
գոյութիւնը մինչեւ Յ³ հազարամետակ վեր կ'ելլէ։
Սեպագիրներուն մէջ առաջին անգամ Սաղմա-
նասար Բ.ի ատեն 859—824 Մանեանց կը
հանդիպինք։

Բէլք⁴ մանեան երկրին վրայ յառաջ
գոյութիւն ունեցող տէրութեանց անհետանա-
լուն ժամանակէն կը հետեւցնէ, թէ Մանեանք՝
վերջին անգամ հին տէրութեանց յիշուած
857/56 թուականին եւ Մանեանց առաջին
անգամ յիշուած 830 թուականին մէջ եկած
են այն երկիրը, ուր զիրենք գիտեն ասորես-
տանեայ բեւեռագիր արձանագրութիւնները։
Զայս կը հաստատեն նաեւ նախահայկան կամ
Խաղդեան արձանագրութիւնները։ Ինչու որ
Խաղդեացւոց թագաւորներուն՝ Մանեանց դէմ

¹ Geschichte des alten Morgenlandes, S. 101.

² Ըորէեւ, անդ, էլ 105։

³ Das Reich der Mannäer. Verhandlungen der Berl. Ges. für Anthropol. 1898, S. 484.

ըրած արշաւանքներուն վրայ թողած ամենահին
տեղեկութեանց մէջ ալ երբեք չեն յիշուիր
Զամուայի կամ Կեռուրիի հնագոյն թագաւորու-
թիւնները։ Այստեղ յիշելու ենք որ արդէն
Հոմմէլ¹ կըսէ թէ Ասուրնասիրբաղ գրաւելով
ու Նուաճելով մոած է Մաննաի. այստեղ եր-
կիրը հասկընալու է աշխարհազրօրէն եւ ոչ թէ
քաղաքականօրէն։

Կ'երեւայ թէ Մանեանք արեւելքէն գա-
լով մոած են իրենց երկիրը։ Իրենց այս ար-
շաւանքը դադար առաւ Ուրմիոյ լճին հարաւ-
ային, հարաւ-արեւելեան եւ հարաւ-արեւմոեան
եղբբին շուրջը գտնուող երկիրներուն գրաւ-
մամբը։ Մերձաւորապէս Տաշթէփէ եղած ըլլա-
լու է Նոյն պետութեան կենդրոնը։ Բէլք² Երիբն
Հայունները քնար՝ Մանը կու Միննին (Մաննի)
Քերին Հայունները քնար՝ Երիբն ուղարքուն եւ
Ագար Հայունները նույն ուղարքուն սահմաններին դուր-
իւ բնէ։

Քիչ մը տարբեր կը գծէ այս տէրութեան
սահմանները Ծորէք³, այնպէս որ տէրութեան
թէեւ ոչ ամրողութիւնը, բայց ինչ ինչ կտօր-
ները վերջէն Հայաստան ըսուած երկրին մասը
կ'ըլլան։

Ծորէք Մանը՝ Վանայ ծովուն հարաւ-
արեւելեան կողմին ու Ուրմիոյ լճին արեւմոեան

¹ Անդ. Էջ 482։

² Անդ. 1899, Էջ 142, ուր եւ յառաջ կը բերուին
Ասորիստանցոց իրաց հմուտ անձանց յէտկանս միարան
սահմանները։

³ Geschichte des alten Morgenlandes, S. 114.

կողմն այնպէս մը կը դնէ որ հարաւէն Հռւ-
բուշկիա, արեւելքէն Կիրզան եւ հիւսիսէն
Ուրարտու սահմանակից կ'ըլլան։ Գրեթէ այս-
օրւան Շատտախ, Խոշար եւ Բաշկալա երկիր-
ներն ու ասոնց աւելի հիւսիսային կողմերը կը
ծածկեն Մանը։ “Արեւելեան կողմանէ” յատուկ
մտօք Մանի սահմանակից էր Զիկիրտու Նա-
հանգն . . . եւ արեւելեան կողմանէ Անդիան,
այսինքն Երասիսայ դաշտը Խոյի եւ Մարանդի
Քով։ Շտրէք կը կարծէ թէ Վանայ ծովուն
Քով Նահանգ մըն ալ մանեան երկիր էր։

Մանի ընծայուած այս դիբբը կը ցուցընէ
որ այնպիսի երկիր մը եղած է, որ վերջէն
Հայաստան ըսուած աշխարհին մէկ մասն է
եղած։ Մանի թագաւորութիւնը բոլորովին զատ
եւ տարբեր է Արարատէն։ Մանը վերջէն
Հայաստան ըսուած երկրին կը վերաբերի ոչ
թէ իրը կենդրոնացեալ կամ ամբողջութիւն
կազմող Նահանգ մը, այլ բոլորովին փոփոխուած
(ազգագրական ու) քաղաքական յարաբերու-
թեանց ազդեցութեամբ։ “Խոյն իսկ Ման անունն
անհետ կորսուած է։ Մանն այնպէս հայկական
Նահանգ մըն է, ինչպէս տաճկական է Փղշտա-
ցւոց պետութիւնը։

Այս պետութեան պատմութիւնը արիւ-
նահեղ պատերազմներ կը պարզէ մեր աչաց
առջեւ։ Մինչ Արարատն երկիրներ նուաճելու
մարմաջէն մղուած՝ հիւսիսային արեւմուտքէ
դրացի տէրութեան վրայ յարձակեցաւ, Ասուր

կատաղի մոլեգնութեամբ արեւելքէն դիմեց
յանդուզն թշնամոյն վրայ՝ որ համարձակած
էր զրաւել նինուէի հարկատու տէրութեանց
շատերուն երկիրները:

Մանեանց տէրութիւնը կրցաւ իր անկա-
խութիւնը պահել Արարատայ դէմ։ Խաղդեան
արձանագրութեանց մէջ երբեք չենք հանդիպիր
իզիրտու կամ Զիրտու անուան, որ մայրաքա-
ղաքն է Մանեանց։ Ապացոյց մը, որ Արարատ
երբեք նոյն քաղաքն առած չէ¹։ Ասորեստան-
ցւոց յարձակումներուն հետեւութեամբը ստի-
պուեցաւ Ման մերձենալ ու միանալ իր արեւ-
մուակողմը գտնուող պետութեան եւ այն՝
Աղայի՛ Արգոնի հաւատարմին սպանուելէն եւ
արարատասէր Բագդատտի թագաւորին աթոռը
նստելէն ետքը։ Այս Բագդատտիին յաջորդեց
Աւլուսումա:

Սաղմանասար թ. 859—825 Մանեանները
ստիպած էր հարկ տալու . նոյն հարկը կը տրուէր
Սամսիր համան թ.ի [824—812] ատեն ալ։
Ամենէն աւելի Մանեանները կը յիշեն Սարգոնի
722—705 արձանագրութիւնները։ Այս ժա-
մանակս էր որ Ման մուաւ այն նիզակակցու-
թեան մէջ, որ Արարատայ առաջնորդութեան
տակ՝ Ասորեստանի դէմ կաղմուեցաւ։ Այս
նիզակակցութենէն օգուտ մը շտեսաւ։

Այս ատենս Ասորեստանի Մանի հետ
ունեցած յարաբերութեան վրայ խօսող տեղե-
կութիւնք կը պատմէն թէ Բագդատտի Սարգոնէ

¹ Բերք. անդ.

մորթազերծ եղաւ եւ Ուլուսունու ստիպուեցաւ
հպատակիլ, եւ թէ Սարգոն կուսակալ մը,
այսինքն Մանի ասորեստանցի մէկ հարկատու
թագաւորը՝ Դափուկիի անունով՝ գերի ընելով
տարաւ. Արարատայ՝ Մանի ձեռքէն առած եր-
կիրները գարձեալ Մանեանց տրուեցան Ասո-
րեստանցիներէն՝ որ Արարատայ ալ յաղթած
էին, եւ վերջապէս հաստատուեցաւ հպատա-
կութեան հին աղերսը¹:

Ասուրբանիպաղայ (667—627) ատեն
Մանի թագաւորն էր Ասհերի: Այս անձը ջանաց
իր անկախութիւնը պահելու, մանաւանդ թէ
փորձեց իր իշխանութիւնը գէպ արեւելք եւ
հարաւ տարածել եւ յաջողեցաւ ալ՝ ժամա-
նակաւ Ասորեստանի վերաբերող ինչ ինչ քա-
ղաքներ նուածել, ինչպէս կը տեսնուի ասորես-
տանեայ արձանագրութիւններէն²: Ասուրբանի-
պաղ ասոր գէմ իր շորրորդ արշաւանքն ըրաւ:
Ասհերի ստիպուեցաւ փախչիլ: Հպատակներն
անոր գէմ ոտք ելան: Ասհերի սպաննուեցաւ:
Իր որդին՝ Ուալիթագաւորութիւնը ձեռք ձգեց,
բայց ստիպուեցաւ գարձեալ Ասորեստանցոց
հպատակիլ եւ յանձն առնուլ՝ աւելի հարկ
տալը:

¹ Աստ եւ այժմ Մանի պետութեան յետ-
նագոյն վիճակին վրայ ոչինչ գիտենք³, իրաւամբ
կրնանք ընդունիլ թէ այս յանդուգն ժողովուրդը,

¹ Շաբէտ, անդ, էջ 95 եւն: Համբէլ, անդ, էջ 133:

² Շաբէտ, անդ, էջ 212:

³ Բելէ, անդ:

որ իր ազատութիւնը պահելու համար մշտատեւ պատերազմի մէջ էր Ասորեստանի դէմ' թէեւ ոչ միշտ յաջողութեամբ, նորէն զօրացաւ, երբ Ասորեստան՝ իր տեւողութեանը վերջերը տկարացած՝ Բարելոնէ նուաճուելու մօտ էր. այնպէս որ կրցաւ մարդարէն Մանը անանկ տէրութիւն մը ճանչնալ, որ կոչուած էր Բարելոնի ալ սպառնալ ու Բարելոնը վտանգել:

¹ Ե. դարուն՝ Հնդիկգերմանական խմբերուն արշաւելովը թերեւս Ման բնաջինջ եղաւ կորսուեցաւ²:

Եւնսէնի³ ըսածին նայելով՝ Բուլղարմադէնի արձանագրութեան համեմատ՝ ասոր հեղինակը Սիւեննացին՝ չէ թէ միայն իշխողն է արեւմտեան կողմանէ Ափլիկիոյ, այլ եւ հիւսիսային կողմանէ Մելիտէնէի, արեւելքէն Կարկէմիշի, եւ թերեւս նաեւ Մ-ն-ն-ցի հիւսիսային Ասորիքի մէջ: Աս արձանագրութիւնը՝ Ասորեստանի խորտակելէն ետքը՝ հատեան իշխանութեան ծաղկելու ատենէն է: Կիաքսար այլ եւ այլ մարտական ու մանեան իշխանութիւնները իրեն հպատակեցուց³:

Այս սակաւաթիւ տեղեկութիւնները կը ցուցընեն, որ չենք կրնար Մանը կամ Մանեանց տէրութիւնը կամ Միննին Արարատայ մէկ մասը կամ մէկ նահանգը համարիլ: Առ առաւելն առ ժամանակեայ կերպով՝ ստիպուած առաւել

¹ Բելք. անդ:

² Hittiter und Armenier. Strassburg 1898, S. 193.

³ Հ-Շըլ. անդ, էջ 156:

կամ նուազ դաշնակցութիւն ունէր Արարատայ հետ, սպահելով սակայն անոր հանդէս՝ միշտ իր անկախութիւնը։ Ընդհակառակն կրկին ու կրկին անգամներ եւ երկայն ատեն կախում ունեցած Ասորեստանէ։ Ինչպէս որ աշխարհագրօրէն պէտք ենք Մանը՝ վերջէն Հայաստան ըսուած երկրէն՝ Բէլքի գծած սահմանին հետեւելով գրեթէ ամբողջապէս, իսկ Շարէքի գծածը աչքի առջեւ ունենալով՝ մասամբ անջատել, նոյնպէս ալ քաղաքականորէն Ս. Գրոց արարատեան թագաւորութեանը հետ քաղաքական ամբողջութեան ձուլելու չէ։ Այս ըսածնիս կ'արժէ Մանի պատմաբանորէն ապացուցանելի գյուղթեան սկիզբէն մինչեւ այն ատեն, ուր Արարատայ համար ալ կրնանք զըուցել ։ Իրենց թագաւորութիւնը ուրիշներուն տուին եւ իրենց փառքը՝ օտարածին աղջի։ (Սիրաք)։

Փառք ճոխ պատմութիւն է Արարատայ պատմութիւնը, որուն կը դառնանք հիմայ՝ Ասքանազայ ու Միննիհ՝ Հայաստանի եւ Արարատայ հետ ունեցած յարաբերութիւնը պարզել փորձելէն եաքը, որպէս զի մեկնենք Արարատայ յարաբերութիւնն առ Հայս։

Ասորեստանեայ արձանադրութեանց համաձայն Ուրարտուի տէրութիւնը այն երկիրներուն մէջն էր, զոր մատնանիշ կ'ընեն Եսայի, Տովքիթ (եւ Երեմիա) եւ զորոնք Ս. Գրոց թարգմանութիւնները մասամբ իրը հայկական երկիր կը նշանակեն։ Առաջին անգամ Ուրարտու անունն իրը 930ին Ասուրբանիպաղայ մենաքար

արձանագրութեանը մէջ կը տեսնենք. յաջորդ
դարերուն զրեթէ այլ եւս ասորեստանեայ
տարեգրութիւններէն չ'անհետանար անունս:
Այս երկիրը, ուր Ուրարտուն էր, հնագոյն ժա-
մանակներն այսպէս Տիգղատ Պիղեսար Առաջ-
նոյն (1125—1105) ատեն՝ ասանկ չէր կոչուեր,
այլ Նախրի ըսուելով աս ալ մէկտեղ կը հաս-
կրցուէր: Նախրի Հայկական ամբողջ Հարաւ-
արեւմտեան երկրին անունն է՝ Հուրուշիայէն
կամ Նիմիլէն մինչեւ Դափաէննիէ: Ամասյ լիճը
կ'ըսուէր վերին ծով Նախրիի, իսկ Ուրմիոյ լիճը
վարի ծով Նախրիի¹:

Նախահայկական պատմութիւնը հետա-
զոտողին՝ նոյն ժամանակը ցոյց կու տան բնիկ ար-
ձանագրութիւններն ալ՝ Հզօր թագաւորներու
ատեն եւ Ասուրի գեմ պատերազմներով պետու-
թեան ատրածուելուն վրայ լիուլի տեղեկութիւն
հաղորդելով: Ամանիրհաման դ.ի (824—812)
ժամանակակցին՝ Սարգուրիի ատենէն են առ աջին
արձանագրութիւնները՝ ի սկզբան ասորեստա-
նեայ սեպագրութեամբ եւ սեմական ասուրերէ-
նով, մինչ Սարգուրիի յաջորդները իրենց
դաւառաբարբառը կը դործածեն իրը գրաւոր
լեզու: Բնիկ արձանագրութիւններն Ասորես-
տանցոց Ուրարտու անուանածը՝ Բիախինա կը
կոչեն: Աս Բիախինա անունէն զատ՝ նոյն արձանա-
գրութեանց մէջ երկրին ու ժողովրդին համար
Խաղղիք եւ Խաղղէացիք անուններն ալ կը

¹ Ը. Երևան, անդ, էջ 14:

գործածութին¹: Ժողովրդեան գլխաւոր աստուածութիւնն ալ Խաղգիք եւ Խաղգիս կը կոչուէր:

Այս կրկին աղբիւրներն եւ պետութեան պատմական դիպացը ծանօթութիւնը թոյլ կուտան մեզ բաւական որոշ կերպով երկրին սահմանները գծելու:

Տարակոյս չկայ որ պետութեան սկզբնաւորութեանը վրայ մութ ու խաւար կը տիրէ: Ըրադէր² Աւրարտեանց սկզբնական բնակավայրը կը դնէ միջին Երասխայ վրայ: Այն տեղէն ժողովուրդը դէպ ի հարաւ քայլելով հասած է Անայ լճին եզերքներն ու հոն պետութիւն մը հաստատած, որուն առաջին վաւերագրով ապացուցեալ թագաւորը եղած է Լուտիպրիս: Բէլք³, որ թագաւորութեան սկզբնաւորութիւնը նոյն ժամանակէն կը համարի, բնակչացը սկզբնական բնակութիւնը Խոտուրդաղի եւ Անայ լճին միջեւ եղած կողմերը կը գտնէ: Աւրարտեան Արամէ թագաւորին (իրը 850^o) անուան՝ Հիւսիսային Ասորիքի հատեան երկիրներէն մէկուն իշխանին անուանը հետ ունեցած նմանութենէն եւ կումուխի գլխաւոր աստուածութեան՝ Արտանիի՝ Աւրարտուի մէջ ալ պաշտուելէն հետեւցոցին՝ թէ պէտք է Արամէի ատեն Աւրարտուի:

¹ Շահեր. անդ. էջ 81: Lehmann, Das vorarmenische Reich von Wan. Deutsche Rundschau 1894, LXXXI., S. 402 f.

² Schrader, Zur Geographie des assyr. Reiches, Seite 333.

³ Belek, Das Reich der Chalder. Verhandlungen der Berl. Ges. für Anthropol. 1894, S. 486.

մէջ տիրող ժողովուրդը՝ հիւսիսային Ասորիքի
տէշուրեան ժողովոդեան հետ առնչութեան մէջ
զնել, եւ նմանապէս հետեւցուցին թէ Սար-
դուրի Առաջնորդ նոր հարստութիւն մը սկսած
ըլլայ, եւ թէ տիրող եղած ըլլայ հին տէշու-
րեան ցեղին մէկ նոր խումբը՝ հիմը դնելով
Արարատայ ապագայ մեծութեանը: Բայց Շտրեքի
ըսածին նոյելով՝ այսպիսի կարեւոր եղբակացու-
թեանց յանդելու համար ոչ ասորեստանեայ
եւ ոչ ալ բնիկ արձանագրութեանց տեղեկու-
թիւնները բաւական են¹: Խաղդեանց ազգա-
գրական հանգամանքը տակաւին ծանօթ չէ:
Ա՛ըսուի թէ ասսոնց լեզուն վրացերէնի մօտ ըլլայ
եւ առ հասարակ ուրալալտայեան լեզուախմբին
ցեղակից²: Հիւրշման³ խնդրոյս առթիւ կ'ըսէ.
Թէեւ Տոմաշէկ, Բէլք եւ Աէման աշխատած են,
սակայն Խաղդեան լեզուին կաւկասեան նկարա-
գիրը մինչեւ հիմայ ապացուցուած չէ:

Ուրարտեան տէրութեան իւր առաւօտեան
միթութենէն ելլելուն հետ՝ կ'աճի պատմա-
կանօրէն վկայուելուն պայծառութիւնը եւ եր-
թալով կը լուսաւորուի:

¹ Սեպ., Եջ 85:

² Lehmann, Deutsche Rundschau, անդ:

³ Arm. Gramm. I, S. 405 f. Sandalgiean, l'idi-
ome des inscriptions cuneiformes urartiques. Rome 1898.

⁴ Շտրեք., անդ, Եջ 86:

մը՝ վտանգաւոր ախոյեան հանդիսանալով Ասուրեստանցւոց։ Ասուրնասիրապաղ կ'ըսէ թէ Ռւրարտու մինչեւ Սուրբնատ կը տարածուէր։ Հիւսիսարեւմուտքէն սահմանն էր Դահանինի ու անոր հարաւակողմը գտնուող Սուհմէ եւ Էնզի նահանգները։ Բալուէ սկսեալ սահմանաբաշխն է Արսանիա, վերն՝ արեւելեան կողմը՝ Կալլեռնաշխարհն է որ ուրարտեան Տարօն դաշտը կը բաժնէ Ամրհու ու Աւլուրա երկիրներէն։ Տարակցյա չկայ որ Վանայ լիձն ամբողջապէս Ուրարտուի կը վերաբերէր։ — Լճին արեւելակողմը գտնուող անկախ տէրութիւնները իրենց գոյութիւնը պահեցին։

Պիետութեան այս սահմանները նեղ կուգային այս առօյգ ցեղին, որուն յաջորդները Քսենոփոնի քով այնպէս նշանաւոր հանդիսացած են իրենց գոռ արութեամբ¹։ Խնչպէս որ Ասուր անդադար աշխարհակալութեամբ ամբողջ աշխարհը կը ջանար իւր աստուածոյն հպատակեցընել, նոյնպէս եւ Ուրարտեանց՝ Խաղղիսի որդւոց սրտին մէջ վառած էր բաղձանքը՝ միշտ առաւել ընդարձակելու այն սահմաններն, որոնց մէջ իրենց Խաղցիս աստուածը պաշտօն կ'ընդունէր։ Ի մասնաւորի քնիկ արձանագրութիւնները տէրութեան այս կերպով աճելուն վրայ տեղեկութիւն կու տան։ Ասուրի հետ ընդհարելէ² ետքը ծագած Վանայ հիմնարկուն՝ Մենուաս՝ Խորուինիսի որդին, Սարդուրի Առաջնոյն թռոն

¹ Արշաւ. Դ. 3. 4:

² Deutsche Rundschau, S. 406.

ու Ասորեստանի Ռամանիրարի գ. թագաւորին (811—783) ժամանակակիցը՝ հարաւէն ու արեւմուտքէն մինչեւ Մալատիա եւ դաշիաննի յառաջացաւ։ Հիւսիսէն ու արեւելքէն Երասխայ դաշտին հարաւային մասը ձեռք անցուց մինչեւ Երեւան ու Աւրմից լճին հարաւային եղերքին հարաւ-արեւմտեան կողմը գտնուող Երկիրները։ Արգիստիս Ա. (780—760) եւ Սարգուրի Բ. (760—730) Ասորեստանցոց ձեռքէն առին Կահիրեան Երկիրները։ Տիգրիսէն մինչեւ Աւրմից լիճն։ Վերջինս իր արշաւանքներով մինչեւ Կիլիկիա հասաւ։ Հիւսիսակողմն Արգիստիս Ա. Երասխայ հիւսիսային դաշտը գրաւեց։ Ամէն միջոց բանեցուցին այս արգաւանդ Երկիրները՝ Ետիսոփի Նախկին պետութիւնը՝ ձեռքէ Հանելու։ բերդեր ու ամրոցներ կառուցուեցան։ Արմաւիրի ամրութիւնները գեռ վկայ կեցած են ուրարտեան թագաւորաց կորովոյն¹։

Աւրարտեանց արշաւանքներուն վրայ տրուած տեղեկոթիւններէն կը տեսնուի, որ ասոնք

¹ Belek, Verhandlungen 1894, S. 479. ‘Կահիրի վրայ աևս Շարէք, անդ, էջ 1: Ասորեստանցի արձանագրութեանց Կահիրիին կը համապատասխանէ՝ տոռագետն ակոպգրութեանց Կարասը, որ՝ ինչպէս զլիսաւ որարար Կէմիշին արձանագրութիւնը կը ցուցընէ, տարբեր է թիւինութարաւուէ։ Ասորեստանի յետնագոյն ժամանակի թագաւորները՝ Կահիրիի մէկ մասը Աւրարտուի կ'ընծայեն։ Սակայն Կահիրի անունը՝ Երկայն տառն թաց Աւրարտուէ անկախ թացած մասին։ Ասու ընասիրբարդայ եւ Սաղմանաւար Բ.Ի. տառն Աւրարտուն տակաւին՝ Կահիրիի մաս կը համարուի։ Սակայն տարակոյս շեոց որ վերջնոյն տառնը աշխարհագրական ՀՀԴրիս զանազանութիւնն մը կար Աւրարտուի եւ Կահիրիի միջեւ։

իրենց զօրութեան գագաթնակէտին հասած ժամանակ՝ իրենց երկիրն էին ըրած վերջէն Հայաստան ըսուած գրեթէ ամբողջ երկիրը. նա մանաւանդ թէ տեղ տեղ անոր սահմաններէն ալ անդին անցած էին¹:

Սակայն Խաղդիք չկրցան երկար ատեն իրենց նուաճած ամէն երկիրներուն վրայ իշխել: Հեռաւոր սահմանակից տէրութեանց կախումը առաւել կամ նուազ թոյլ էր: Արենուասայ նուաճած երկիրները ստիպուեցաւ Արգիստիս միւսանդամ սրով գրաւել: Սարդուրիի ատեն Վանայ պետութեան ամէնէն ծաղկեալ վիճակն երկարատեւ չեղաւ, որչափ ալ ստոյգ է թէ Ուրարտու գիտցաւ երկու դար անդադար իր մեծութիւնն իրը հզօր տէրութիւն պահել:

Որչափ աւելի տարածուիլ ջանաց բռնութեամբ, որչափ աւելի յանդգնութեամբ Ասուրի ազդեցութեան տակ գտնուող երկիրներուն մէջ մտաւ յարձակեցաւ, այնչափ աւելի հարկ էր որ

1 Մովսիսի Խորենաց, ոյ անուամբը ծանօթ աշխարհագրութիւնը Անձ Հայոց մէջ կը դնէ Հետեւեալ նահանգները. Բարձր Հայք, Չորրորդ Հայք, Աղմակը, Տուրուրեան, Անկը, Կորճայք, Պարսկահայք, Աւանդուրական, Ախենիք, Արցախ, Փայտակարան, Աւափ, Գուգարք, Տայք և Արարատ. ահե՛ Soukry Géogr. de M. d. Chor. p. 29 և 39: Աղաթահակեզոս (էջ 628) կըսէ թէ Ա. Գրիգոր Լուսաւորչի գործունեութեան դաշտն ու Տրդատայ իշխանութեան սահմանները կը տարածէին Աստաղաց, ոց քաղաքէն մինչեւ Խոսդեաց աշխարհը, մինչեւ Ասղարդը, մինչեւ Արոքթաց և Կասփից սահմանները, մինչեւ ի Փայտակարան, Ամրդէն մինչեւ Աճրին ու Ասորիքի սահմանները, մինչեւ Կորդուաց ու Արարաց երկիրը, մինչեւ Առհրաբուան և Ասորպատական:

աղբեցիկ ըլլուր Հայութաւածք, զառ պուռ Կի-
նու էի թագաւորեցը Տիգան-ապօստոնան շրա-
ցուց դժու առան իրենց երեսներց ձեռքը:

Անորեաց թէ երկոյժ առեն առաջ հա-
յութաները կը առնեն կ'անցնեն այս թագաւոր
ժամանութեան անոր վահանին զբային: Առջ-
մանաւոր թէ Շահեկ: առեն կ'առաջ պետական շեմ
զեմ պատերազմի պիտու: Եւ Շահուրի (Մահիս)
թիրաց քով յաղթեց անոր: Ասմափիքամնան Դ-
(824—812) խարսնեին դեմ կռաւեցաւ եւ
այս արշաւանքի առեն 11 ամքոց եւ 200 քա-
ղաք առաւ: Ասպմանաւոր Դ- (783—773) վեց
անգամ արշաւեց Աւրարտուի զբայ: Բայց Աւրար-
տացիք իրենց զբաւենենը պահեցին: Հազիւ
Ցիկ զատապիղեաւոր Դ-ի (743—727) արշա-
ւանքներուի պիտու: Վահանան պետական թիւնը տկա-
րունալ, որուն այնպէս կ'աշխատեին: Ըստ թա-
գաւորին 735ին Աւրարտու ըրած յաղթական
արշաւանքը՝ Ասորեստանցւոց թագաւորներուն
պատերազմական ամենէն մեծ գործառնութեանց
կուրգէն է: Թէ շնորհի պետական մինչեւ սիրար
յառ աշխանալով՝ Ցուրուսպային դրանց առջնւ-
խորութեց Աւրարտեանց պատերազմիկ զօրու-
թիւնը: Ասոր Հետեւութիւնն այն եղաւ որ
Էնդիին եւ Աւրարտուի բազմաթիւ քաղաքներ
Ասորեստանցւոց թագաւորութեանը Հետ միա-
ցուեցան: “Կախի եւ յառաջ” վերջէն Հայաստան
բառած երկրին Հարաւակողմը գտնուող Կահի-
րեան երկիրներն, որ քիչ մը յառաջ գրաւուած
էին, դարձեալ Ասորեստանի անցան: Աւրար-

այս հարուածէն ետքն ալ զօրացաւ։ Աակայն Սարգսն (722—705) կրցաւ բաւական ժամանակի համար Ուրարտուն սաստիկ հարուածներով ընկճել ու ջախջախել։ Բէլք իր հետազօտութիւններովը սա եղբակացութեան յանդան է թէ Ասորեստանցիք երբեք յաջողած չեն Ուրարտուն ամբողջապէս հպատակեցընել։ Աակայն Ուրարտուն վերջին պատերազմներով այնպէս տկարացաւ, որ ալ երկրորդ կարգի տէրութիւն եղաւ եւ չէր կրնար այլ եւս Ասորեստանի վրանդ սպառնալ։

Սենախէրիբի (705—681) ատեն այս երկու տէրութիւնները տակաւին իրարութշնամի էին. եւ Ասարհագդսն (681—668) Քիահինայի կամ Երարատայ հողոյն վրան էր մեծ բանակով մը, երբ հօրը սպանումը զինքն ի գահ կոչեց։ Այսուհետեւ Ասուր իր արշաւանքներուն պտուղը քաղեց։ Կիզակակից եղաւ այն երկիւզալից միցակիցն ու ոսոխն, որ այնչափ երկար ատեն Ասուրի արեւմտակողմը գտնուող ազըստամը երկիրներուն ձեռք էր երկարած եւ ի վերջոյ անոր սահմաններն իսկ մոտած՝ նուաճնելու համար։

Ասուրբանիպաղի (668—647^o) ատեն՝ Ուրարտուի Ռուսա եւ Սարգուր թագաւորները Կինուէի իշխաններուն հետ բարեկամութիւն կը հաստատեն։ Տկարանալով՝ Նախկին թշնամեաց բարեկամութիւնը վինտոեցին. եւ ասոնց զիրար հասկնալուն նպաստեց գէպք մը, որ Փոքր Ասից Հիւսիս-արեւելեան կողման աշխարհացոյցին բո-

լրովին փոփոխեալ կերպարանք մը պիտի տար, այս է Ախմետքացւոց, երանեան խմբերու արշաւանքը, որ հիւսիսային Առուսաստանէն գալով այս կողմերը մտան (678):

Մինչեւ հիմայ ըսուածներէն տեսանք Արարատայ աշխարհագրական յարաբերութիւնն առ Հայաստան. այժմ պիտի տեսնենք ազգագրական ու քաղաքական անանկ իրողութիւններ, որ Արարատը Հայաստանի հետ նոյնացնելը անկարելի կ'ընեն կամ չեն թոյլատրեր՝ Հայոց թագաւորութիւնն Արարատայ թագաւորութեան շարունակութիւն համարիլ:

Խաղդիք ըսուած ժողովուրդը հնդիկգերմանական Հայերէն տարրեր ցեղ մըն է: Խաղդեայց պետութիւնն, որ երբեմն այնպէս հզօրէր, ազգաց այն շարժման հոսանքին մէջ ընկըզմեցաւ. այս հոսանքին վէտ վէտ ալիքները զՀայերը բերին իրենց այսուհետեւ Հայաստան ըսուած հայրենիքը կամ Արարատայ վրայ հանեցին: Խսկ հեղեղը Խաղդեայց մնացորդները առաւ տարաւ այլ եւ այլ ապաստանարաններ, ուր վերջէն կը գանենք զիրենք օտար իշխանութեան տակ ու Հայերէն որոշակի բաժնուած:

Ուսկից եկան Հայերը: Կարելի է թէ վաղնջական ժամանակներէ հետէ երկրին մէջ կը բնակէին եւ այս ժամանակներս թերեւս Ախմետքացւոց հեղեղի նման թափուելուն հետեւանքն Աւրարտացիները մղեցին եւ ինքնակաց մեծ նշանակութիւն ստացան:

Հիներն իսկ կը խօսին արեւմուտքէ եկած

գաղթականութեան մը վրայ: Հերոդոտոս Է.,
73 Հայերը Փոխւգեցւոց մէկ ճիւղը կը համարի,
իսկ Ստրաբոն. Թեսաղական ազգերու սերունդ:
Այս տեղեկութեանց հին շաւղէն չի հեռանար
այսօրւան հետաղօտութիւնն ալ:

Կրէմերի¹ ըսածին նայելով՝ Հայերը, որ
փոխւգերէնի ազգակից լեզու մը խօսէին, ժա-
մանակաւ Թեսաղից հիւսիսակողմը կը բնա-
կէին եւ, երբ երրորդ հազարամեակին Թրա-
կեան-Փոխւգական ազգերը շարժելու սկսան,
անոնց հետ գէպ ի Փաքր Ասիա գաղթեցին,
Բիւթանիայէն եւ հիւսիսային երկիրներէն անց-
նելով Փաքր Հայք մտան եւ վերջէն բռն
Հայաստան հաստատուեցան:

Պ. Եւնոէն² Կրէմերի կարծիքն ընդունելու
պատճառ մը չի տեսներ՝ հիմ բռնելով փոխւ-
գերէնի վրայ մեր ունեցած այսօրւան ծանօթու-
թիւնը, ըստ որում³ Հայոց փոխւգական նախա-
հայրենեաց վրայ արուած այն տեղեկութիւնը
աւելի արժէք մը չունի քան ինչ որ խորունկ
մտածող գիտուն մը կրցած է յերիւրել, եւ
փոխւգական նախահայրենեաց հնարաւորու-
թիւնն ընդունելով հանդերձ տակաւին կարելի
կը համարի հնդիկերմանական Հայոց հիւսի-
սային արեւելքէ՝ Ասորիքի հիւսիսակողմը գաղ-
թելը: Հայոց հիւսիսային Ասորիք եւ Կիլիկիա

¹ Einl. in die Geschichte der griech. Sprache. 1896, S. 208 ff. Հիւսիսանի քով Arm. Gramm. I, S. 399. Հման. Meyer, Gesch. des Altertums, II., S. 893, S. 58.

² Hittiter und Armenier, S. 197.

գաղթելը կը դնէ Քրիստոսէ յառաջ երկրորդ հազարամեակին վերջին քառորդը՝ շեշտելով որ տարակոյս չկայ թէ Հայերը Քրիստոսէ յառաջ իրը 1000 թուականին Փօքր Ասիոյ եւ Ասորիքի մէջ իրը քաղաքակիրթ ժողովուրդ հաստատուած էին։ Եւնսէն ալ նմանապէս պատրաստ է՝ Հայոց իրենց այժմեան բնակավայրը գաղթելը Կիմմերացւոց Փօքր Ասիա ողողելուն հետ յարաբերութիւն ունենալն ընդունելու։

Աւելի որոշ է Բէլքի Հետազօտութեանց արդիւնքը։ “Այս նկատմամբ կատարած քննութիւններս թէեւ տակաւին աւարտած չեն, սակայն սաշափ, կը գրէ, կրնամ որոշ կերպով ըսել թէ անոնց արդիւնքը շատ կը մօտենայ Մայերի քով (անդ, էջ 41) յայտնուած տեսութեան, թէ ներքին առնչութիւն մը կայ Հայոց եւ Կիմմերացւոց յառաջնաղացութեան միջեւ”¹։ “Կը կարծեմ թէ մանրակրկիտ Հետազօտութիւններով հաստատած եմ որ Հայերն իրենց ասպատակէն յառաջ կապապագովիկիա կը բնակէին. ասով ըստ բաւականի ալ կը մեկնուի յառաջնաղացութենէն յառաջ իշխող Հայ թագաւորաց գերեզմաններուն կրպինկեանի հարաւակողմը՝ Անի-կամախ գտնուիլը։ Հայք յառաջ քալած են Մալաթիա — Տիգրանակերտ ուղղութեամբ²։ Մուրատ կը կարծէ թէ

¹ Verhandlungen der Berl. Ges. für Anthropol. 1895, S. 607.

² Անդ 1896, էջ 318 հշեւ։

ճշդագոյն համարելու է Մայէրի նախկին կարծիքը, որուն համաձայն կարելի չէ տակաւին Հայոց հնագոյն պատմութեան նկատմամբ ապահով բան մ'ըսել¹: Ուստի կրնանք մոածել թէ կիմմէրացւոց յառաջիսաղացութիւնը հնդիկ-գերմանացի Հայերը ստիպած է այսօրւան Հայաստանի արեւմտակողմը կամ Արարատայ սահմաններուն մէջ եւ կամ հիւսիսային Ասորիք գտնուող բնակավայրը թողուլ — եթէ Հայերը այս ազգերուն հետ միասին Փոքր Ասիա շարշաւեցին — եւ Ուրարտեանց երկիրներուն հիւսիսակողմը նոր Հայրենիք մը փնտուել: Այս արշաւանքն, որ Արարատայ տկարութիւնը աճեցուց, կրնայ պատճառ եղած ըլլալ Արարատցւոց Ասորեստանի հետ բարեկամանալուն: Բայց Ասորեստանի բարեկամութեամբն ալ չկրցաւ արշաւողներուն առջեւն առնուլ: Յայտնի է թէ ազգաբնակութեան փոփոխութիւնը կամաց կամաց տեղի ունեցաւ: Խաղդեան ժողովրդեան լեռնաբնակ մասն՝ երկայն ատեն նորեկ Հայերուն դէմ զրաւ: Քսենոփոն կը հաստատէ մեր այս ըսածը: Ընդհակառակը դաշտաբնակներն ետ մղուեցան ու քաշուեցան դէպի ի հիւսիս: Տուշ-րա, հին թագաւորանիստ քաղաքը լքուելով՝ թագաւորանիստը երասխայ դաշտին ամրոցները փոխադրուեցաւ: Այս դէպիքը կը յիշեցընէ Մովսէս Խորենացի, երբ կ'ըսէ թէ ժամանակաւ արքայանիստ քաղաքն էր Արմաւիր²: Ուրար-

¹ Անդ, էջ 11:

² Բելք, անդ 1896, էջ 318:

տեսանց թագաւորները վերջին անգամ իրենց զօրութիւնը Երասխայ դաշտը կենդրոնացուցին։ Ասով կը մեկնուի Երասխայ դաշտին հին թագաւորութեան անունը պահելը եւ նոյն անուան հոն դաւառի անունը ըլլալը։ Հոն տեսաւ Արարատ իր վերջին օրերը։ Կուաճողներն Արարատ ճանչցած էին վերջնականապէս այս երկիրը։ Կ'երեւայ թէ հոս նետուեցան քունները, որ հին պետութեան վերջնական դիրքն որոշեցին։ Կ'երեւայ թէ Արարատեան պետութեան այս բախտին արժանանալէն ետքը կամ Հայոց յառաջախաղաց արշաւանաց հետեւութեամբը՝ Խաղղեան ժողովրդեան մէկալ մասերը դէպ ի հիւսիս քաշուած են, ուր զասոնք կը նշանակէ Հերոդոսու Ալարոդեան, կոչելով։

Հայոց այս յառաջխաղացութեամբը՝ միայն Ուրարտացիք իրենց տեղերէն քշուեցան։ Ուրիշ շատ ժողովուրդներ ալ, որ՝ սեպագիր արձանագրութեանց ըստին համաձայն՝ յառաջ հարաւարեւմտեան Հայաստան կը բնակէին, վերջէն Ուրարտեանց մնացորդներուն հետ գտնուոս կը դանենք. ուր այսօր ալ Խաղղիա թեմը հնգիկգերմանական գաղթականութեան ատեն՝ այս ժողովրդեան այս կողմերն ապաստանիլը կը յիշեցընէ, այսպէս Մոքացիները, Տիբարացիներն ու Տայեցիները, եթէ հիմ ունի դափանին եւ Տայը համեմատութիւնը։ Ասոնք ալ Քրիստոսէ յառաջ վեցերորդ դարուն հանդիպած աղքաց գաղթականութեան վկայ են։

Արարատայ զօրութիւնը վերջնականապէս

ով խորտակեց։ Հաւանականագոյնս Մարերն,
որ ինչպէս Կիաքսարի ատեն Մանեանները նուա-
ճեցին, նոյնպէս եւ Հայոց վրայ յարձակեցան։

Ասորեստանի անկումէն ետքը՝ պէտք է որ
Աւրարտու Երեմիայի քով գտնուող տեղւոյն
համաձայն անգամ մ'ալ նշանաւոր զօրութեան
հասած ըլլայ. որմէ կը հետեւի թէ գաղ-
թող Հայերը տեղացի բնիկ ժողովրդեան դիմա-
դրութիւնն ամբողջապէս ընկճել ու խորտակել
կրցած չեն։ Երեմիայի մարդարէութիւնը հաւա-
նօրէն իրը 593ին կամ 592ին գրուած է,
ինչու որ վերջին թագաւոր կը կռչուի Նարու-
քոգոնոսոր, որ Ասորեստանի առիւծը կողոպտելէ
վերջը՝ կերած է Խորայէլի ոսկրները, եւ նմանա-
պէս Մարաց թագաւորները տակաւին միացած
չեն տեսնուիր։ Նոյն ժամանակը մատնանիշ
կընէ նաեւ գլ. ԾԱ, 59։

Ուստի՝ Մարք եղած պիտի ըլլան Արարատը
խորտակողն եւ միանգամայն նորագաղթ Հայերն
նուաճողը։ Ըստ այսմ Հայերն ոչ քաղաքա-
կանօրէն եւ ոչ ազգագրօրէն Արարատը ժա-
ռանգեցին։ Արարատայ թագաւորութեան ու
Հայոց թագաւորութեան մէջտեղը բաւական
երկայն ժամանակամիջոց մը կայ, զոր կը լնու-
օտար տիրապետութիւն մը։ Արարատայ կործա-
նումէն ետքը՝ Մարաց իշխանութեան տակ մտան
Հայերէն դէպ ի հիւսիս մզեալ բնակիչներն,
Հայերն ու այն ամէն ժողովուրդները, որ ժա-
մանակաւ Խաղդեայց հպատակներն էին։ Մա-
րականին յաջորդեց Պարսից տիրապետութիւնը,

որ իշխեց դարձեալ այլազան ազգերու խառնուրդին¹ վրայ՝ եկած խմբուած նախկին Արարատայ գետանոյն վրայ։ Խմբուած էին այնտեղ ասորի ցեղեր, իրերացի ու քրդական ազգեր, հին խաղղեայց մնացորդները, Փասիանցիք, Հեռապերացիք, Ակիւթացիք, Խալիբացիք, Տայք ու Հայք։ Հիւրշման² Խնձիճեանի ժողոված տեղեաց անուններուն վրայ հիմնուելով կը կարծէ թէ Հայկական խիտ բնակչութիւն մը միայն Բարձր Հայոց, Այրարատայ, Տուրուբերանի եւ Վասպուրականի մէջ կար։ “Եորերս Տոմաշէք ցուցուց թէ Սամոյ գաւառներուն (ՅԱՂՃՆԻՄ) եւ Խոյթի (ի Տուրուբերան) մէջ դեռ 10⁷ դարուն ոչ - Հայկական ժողովուրդ մը կար ոչ - Հայկական լեզուաւ։” “Որդէացիք ալ ոչ - Հայկական էին, որ՝ ասորի ազբիւրներուն ըսածիննայելով՝ 5⁷ կամ 6⁷ դարուն ի Հանձիթ կը բնակէին։”

Ազգագրական յարաբերութեանց կը Համապատասխանէ Արմէնիա անուան սկզբնական գործածութիւնը³։ Արմէնիա անունն առաջին անգամ կը տեսնենք հին պարսկական սեպագրութեանց մէջ Արմինա կամ Արմինիեա ձեւով եւ կը ցուցընէ Աւրաբառուի արեւմտակողմը գտնուող երկիրը՝ Դասականաց Փոքր Հայքը⁴։

Քսենոփոն⁵ գիտէ քրդական լերանց հիւ-

¹ Հմման. Ավովելու, անդ., Էջ 79։

² Arm. Gramm. S. 405.

³ Հմման. Ըստիք։ անդ.։

⁴ Ըստիք. անդ.։

⁵ Հմման. Արշաւ. դ., 3. 4. 7. 18. Է., 8. 25.։

սիսակողմը Արեւելեան Հայաստան գաւառը,
Տիգրիսի եւ Տելերոսի միջեւ Արեւմտեան
Հայաստանը. այնպէս որ իր Հայաստան անուա-
նած աշխարհը սահման ունի իրեն արեւելքէն
Կենտրիտէսը, հիւսիսէն Փասիանցւոց երկիրը:

Աւելի ուշ ժամանակ անունս ընդարձա-
կուեցաւ եւ աշխարհագրութեան հասարակաց
ստացուածքն եղաւ: Քաղաքական կարեւորու-
թիւնը որուն վերջէն հայ ազգը հասաւ, կարելի
է թէ Հայաստան անունը դրոշմած ըլլայ
ուրիշ ազգաց երկիրներուն վրայ ալ:

Երբ 189ին Ասորւոց Ընտիրքոս Մեծ թա-
գաւորը Հռովմայեցիներէն յաղթուեցաւ, իր
Արտաքսիաս եւ Զարիադրէս զօրավարները յա-
ջողեցան անկախ թագաւորութիւններ հիմնել,
առաջինը Մեծ Հայոց, իսկ երկրորդը՝ Ծոփաց
մէջ: Տիգրան, Արտաքսիասի մէկ յաջորդը, կրցաւ
Ծոփիաց վերջին թագաւորը եւ Զարիադրէսի
յաջորդը գահընկեց ընել եւ իրը 90ին ն. ք.
ք. ամբողջ երկիրը իւր գաւաղանին տակ
միացընել: Քրիստոսէ ետքը 66ին՝ Տրդատ Ա.,
Պարթեւաց Վաղարշակ թագաւորին եղբայրը,
յաջողեցաւ Հայոց գահը ելլել: Իրմավ սկսաւ
Արշակունեաց հարստութիւնը Հայաստանի վրայ:

Արարատայ հողոյն վրայ նորէն ծաղկեցաւ
հզօր պետութիւն մը: Աակայն հարկ եղաւ որ
դարեր սահմէին անցնէին, մինչեւ որ ազատութեան
փառաւոր լոյսը նորէն ճառագայթէր Մասիսին
շուրջը գտնուող երկիրներուն վրայ, ուր երբեմն
Խաղղիք Ասորեստանցւոց դէմ խրոխտացած էին:

Ազգային միութեան եւ ոչ մէկ կապ նոր պետութիւնը հնդյն հետ կը կապէ։ Ուրիշ ժողովուրդ մըն է որ կ'իշխէ, ուրիշ լեզու մըն է որ երկրին մէջ կը հնձէ ու երգեր կ'երգէ՛ ուրիշ աստուածներու։

Այս երկու երկիրներուն՝ յընթացս պատմութեան բազմազատիկ փոփոխեալ սահմաններուն հաւասարութիւնը անկատար հաւասարութիւն է։ Ընդհանրապէս Հայաստան Արարատայ սահմաններէն անդին կ'անցնի, ի մասնաւորի դէպ արեւելք, ուր Հայաստան մինչեւ անդամ Ատրպատականը գրաւած է՝ առժամանակեայ կերպով¹։

Երբեք Արարատ չե կրնար Հայաստան նշանակել՝ անոր ամենէն տարածեալ ժամանակը աշքի առջեւ ունենալով։ Առ առաւելին սա իմաստով Հայաստանն ու Արարատն իրարու հաւասար կրնալք դնել, ինչ իմաստով որ կարելի է թերեւս ըսել թէ ՝ Արեւելեան Հռովմայեցւոց պետութիւնը։ Օսմաննեանց պետութիւնը կը նշանակէ։

Ինչպէս Արարատ անունը, նոյնպէս եւ Հայաստան անունն ունին իրենց պատմութիւնը, այնպէս որ առանց ժամանակը ճշգիւ որոշելու՝ կարելի չէ Արարատը Հայաստանի համազօր դնել։ Փօխանակ Արարատն երկրի անուն կուշելու, որով որոշ երկրի մը մնայուն աշխարհագրական անունը կը հասկըցուի, լաւագոյն է

Նոյն անունը ըմբռնել աւելի իրք քաղաքական գաղափար մը քան երկրի անուն. այս ըմբռնամբ թէ պատմական յարաբերութեանց եւ թէ երեմիայի քով եւ ուրիշ տեղեր անուանս գործածութեան տարրեր առումներուն կը համապատասխանուի:

4.

Որչափ ալ ներելի չէ Արարատը Հայաստանի համանիշ զնել, սակայն ասով բառած չէ, թէ սխալած են աստուածաշունչ Գրոց թարգ մանութիւններն՝ Արարատը Հայաստան թարգ մանելով:

Ա. Գրոց թարգ մանութիւնները կրնային Արարատը վայելորէն Հայաստան թարգ մանել, որ նոյն անունը տեղ որոշելու համար գործածուածէ, ինչու որ այս թարգ մանութեամբ հասցուածէ աշխարհագրական վախճանին՝ թէ եւ նուազ ճշգութեամբ. Նա մանուանդ թէ Արարատ մանուան իմաստին մինչեւ քրիստոնեութեան ժամանակը կրած փոփոխութիւններն աչքի առջեւուննալով՝ այլ եւս աշխարհագրորէն պատշաճ չէր թարգ մանութեան մէջ Արարատ անունը միշտ պահել:

Թարգ մանչի մ'իրաւանց այս սահմանին մէջ շարժած է նաև Վուլգատա՝ Ծննդոց Ը, 4 եւ Եսոյեայ 19, 37 Արարատը Հայաստան թարգ մանելով. իսկ երեմ. ԾԸ, 27, ուր քաղաքական յարաբերութիւնները կը պարզուին, պահած է Արարատ անունն ու մէկնիշներուն

թողած է պարզելով լրացընել, ինչ որ թարգմանիչը չէ կրցած բացատրել:

Երեմիայի յունական թարգմանութիւնն ալ անանկ ընթերցուածներ ունի, որ այս յարաբերութեան կը համապատասխանեն, մինչ յայտնապէս այս տեղով Արարատ եւ Մինի անոններն առ հասարակ կը պակսին:

Ասորական թարգմանութիւնն Երեմիայի քով Արարատ անունը պահած է:

Հայկականը Ծննդոց ը, 4 պահած է Արարատ անունը եւ ասով կանխած է բնագրովս ընծայուած աշխարհագրական խնդրոցն լուծումը, եթէ ասով Արարատ գաւառը հասկցած է:

Այս թարգմանութեան մէջ Եսայեայ Ա. 38 տեղը "ի Հայու, կը կարդանք, որ թէեւ աշխարհագրորէն ուղիղ է, սակայն այս բացատրութեան մէջ ազգագրորէն աններելի գաղափար մ'ալ ամփափուած կայ. Ճշգագոյնս ըսելու էր "Յերկիրն այսօրւան Հայոց", Ծնդհակառակն աշխարհագրորէն յաջող է թարգմանութիւնն Տափք. Ա. 24 "ի լերինս Հայոց", ուր ազգագրորէն անձիշտ գաղափարն այնպէս չի զգացուիր: Բոլորովին յաջողապէս պահուած է Երեմիայի քով եւ թագաւորութեանց մէջ Արարատ անունը, բաւական որ առնուած չըլլայիր գաւառի անուն:

Մինչ կրնայ թարգմանչաց ներեալ ըլլալ Արարատը Հայք թարգմանել, սակայն մեկնիչք իրենց պաշտօնը կատարած չեն ըլլար Արարատն

ու Հայաստանը հօմանիշ համարելով։ Մեկնչաց գործն է հնախօսօրէն ու պատշաճօրէն անուանս իմաստը պարզել եւ Արարատը ներկայացընել այն, ինչ որ էր իրապէս Պարզապէս ։ Արարատը Հայաստան կամ անոր մէկ գաւառը կը նշանակէ ։ մէկնութիւնը պէտք էր որ քաղաքականօրէն ու ազգագրօրէն մոլար եւ աշխարհագրօրէն անձիշտ գաղափարներ ծնուցանէր։

Ուստի նախ հաստատոն բռնելու է որ Ա. Գրոց մէջ Արարատ անունը կրկին նշանակութիւն չունի։ Երբեք կերպապէս գաւառի անուն չէ։ Արշակունեաց պետութեան՝ վերջին նոյն անունն առած գաւառին անունը չէ, այլ մի եւ նոյն պետութեան անունն է՝ անոր զարդացման այլ եւ այլ ժամանակները, բայց ի մասնաւորի սկզբնաւորութեան ու անհետացման ժամանակները։ Ըստ այսմ անունս նախ քաղաքական գաղափար մը կը ներկայացնէ, երկրորդաբար միայն Խաղգեացց պետութիւնը կը նշանակէ։ Ասով՝ անողակի աշխարհագրական նշանակութիւն մ'ալ կը ստանայ, որուն արժէ էրը սակայն պէսպէս եղած է՝ երկրին զլիսէն անցածներուն համեմատ, եւ հարկ է՝ ամէն անգամ յիշեալ դէպքին ժամանակն աչքի առջեւ ունենալով որոշել իմաստը։

Եսայեայ 1.9, 37, դ. Թագաւորութեան ժթ., 37 եւ (յուն.) Տովբիթի Ա, 21 քով Արարատ անունը կը ցուցընէ թագաւորութիւնը կամ պետութիւնը, որ՝ Տիգրատպիղեսերայ եւ Արգոնի յաղթութեանց հետեւանօք՝ (Հարա-

Հային - Հայկական) ։ Նախիրեան երկիրներն եւ
ուրիշ աշխարհներ կորսնցընելով Ասորեստանի
տուած էր։ Այստեղ Արարատ անունով նշա-
նակուածն է մերձաւորապէս (Մեծ եւ) Կենդրո-
նական Հայաստան՝ միջին Երասխայ գաշտով։

Երեմիայի քով Արարատ անունով այն
երկիրը կոչուած է, զոր Արարատայ իշխանները
կրցած էին պահպանել արշաւող Նորամուտ
Հայոց գէմ։ այս երկիրն է որ՝ Ասորեստանի
կործանումէն ետքը՝ մասնաւորապէս Մանեանց
կաթնելով միւսանգամ նոր զօրութեան էր Հա-
սած։ Աահմանները նման պիտի ըլլան՝ Խսայեայ
քով Արարատը շօջապատողներուն, եթէ Հա-
րաւէն Հայոց ճնշումը ստիպած չէ արդէն գէպ
ի Հիւսիս տարածուելու։ Բայց ինչ կը նշանակէ
Արարատ անունը՝ Ծննդոց գըքին մէջ։ Այս
Հարցման պատասխանը կախում ունի Արարա-
տայ Հնութիւնը ճանչնալէն եւ այն պարագա-
ներէն, որ Խաղղեանց պետութեան Արարատ
կամ Արարտու անունը տուին։ Այս բառածն
Հետեւեալ խորհրդածութեամբ կրնալք Հաս-
տատել, քանի որ Արարատ անունը Վանայ նա-
խահայկական պետութեան բնիկ կամ աղդային
անուանակոչութիւնը չէ, ուստի պէտք մը չկայ
նոյն անունը՝ այս ժողովրդեան սկզբնական բնա-
կավայրին անունը համարելու։ Նա մանաւանդ
թէ կարելի է որ այս անունը Հնագոյն ատեն-
ներէ ի վեր կը տրուէր Վանայ ծովուն հարաւա-
կողմն եւ արեւելակողմն գանուող երկրին, ուր
Խաղղիք իրենց պատմական պետութիւնը հիմնե-

ցին։ Ասոր նման են գուգի անունն, որուն մէջ դեռ կ'ապրի¹ գուտու 5000ամեայ հին անունն, եւ Մոսքացւոց, Կումմուխի, Սուխիի, Միլիսի անուններն, որ կը յիշուին Տիգղատպիղեսեր Առաջնոյ տարեգրութեանց մէջ։

Բայց օրովհետեւ հնագոյն աղբիւրներն այս երկիրը պարզապէս Կահիրիի գաղափարին մէջ կ'ենթազրեն, ուստի եւ կրնայ ընդունուիլ թէ այս անունն այս երկրին չէր տրուեր, այլ կը տրուէր Ուրարտացւոց սկզբնական բնակավայրին՝ Վանայ լճին արեւելակողմը, եւ հոն ալ անունս լոկ ոչ-ազգային անունն էր ժողովրդեան եւ պետութեան, բաւական որ Կահիրեան երկիրներէն ամէն մէկուն ծանօթութիւնն ի սկզբան անդ Ասորեստանցւոց քով անորոշ ըըլլար։ Կամ արդեօք Արարատն անունն էր այն պետութեան, որուն վրայ կ'իշխէր Արգուրիէն յառաջ տիրող Հարստութիւնը՝ ըլլալով տէրութիւնն մը տէշուրեան ժողովրդեան մէկ ուրիշ խմբին։

Այս երեք հնարաւոր կարծեաց երկրորդով — որոնց մէջէն երրորդն՝ առաջնոյն հետ կրնայ հաշտուիլ — կը մեկնուի սա պարագան որ Տիգղատպիղեսեր Առաջնոյն տարեգրութեանց տակաւին անծանօթ է Ուրարտու-Արարատն։ Ինչու որ այս թագաւորին դէպ արեւմուտք ըրած արշաւանքները իրենց նպատակ ունեին նուաձելու դլխաւորաբար այն երկիրները, որ կը տարածուէին խսոսի ծոցին ու Աւ-

¹ Winkler, Völker Vorderasiens S. 27.

նայ ծովուն մէջ, ուստի անանկ երկիրներ, որ
Տուպեան լճին հարաւ-արեւմոակողմն էին:

Տարակոյս չկայ որ ստոյգ չէ թէ անունս
իր նախնական սկզբնաւորութեանը մէջ այսօրւան
Երարատ նահանգը կը նշանակէք՝ միջին երաս-
խայ վրայ: Հակառակ կ'ելլէ ասոր Աւրարտացւոց
մեծ թագաւորներուն նախ այս երկիրները նուա-
ճելու ստիպուած ըլլալը: Այս պարագայի մէջ
հարկ է որ վիճելի գառնայ ապահովութիւնն,
նա՝ հաւանականութիւնն այն կարծեաց, որ
Մասիսը — զոր արեւմուտքի ոչ-Հայերն պար-
զաբար Երարատ կը յորջորջեն — տապանա-
կիր լեռը կը համարի:

Այս կարծիքն առ հասարակ աւանդու-
թիւն կը համարուի՝ տապանին հանգչելուն
տեղայն նկատմամբ: Ստոյգ ալ այս է դարերէ
ի վեր տիրող կարծիքը: Բայց եթէ տեղեկու-
թիւն մ'այն ատեն կրնայ “աւանդութիւն”, կո-
չուիլ, երբ անոր բովանդակութիւնը չէ թէ
արդիւնը է ուսումնական հետազոտութեան
գրաւոր տեղեկատութեան վրայ հաստատուած,
այլ երբ դէպքին ժամանակէն կամ դեռ դէպ-
քին շօշափելի հետքերուն ականատես եղած
վկաներէն բղիսած, Ա. Գրոց հետ ընթացած եւ
Ա. Գիրքը լրացնող տեղեկութիւն մըն է. քանի
որ առ ասանկ է, քրիստոնէական աւանդութեան
յարգը չի կրնար ընծայուիլ այն կարծիքին որ
կ'ըսէ թէ Մասիսն է տապանակիր լեռը:

Ա. Երբ յառաջ բերուեցան այն պատճառ-
ներն, որոնցմով կը ցուցուէր թէ Հայոց քով

ջրհեղեղի ազգային զբոյց մը կայ եւ սա ալ
ըսուեցաւ թէ այս զբուցին մէջ Մասիսն է որ
մեր դիմացը կ'ելլէ իրը տապանակիր լեռ։

Այստեղ քանի մը խնդիրներ ըրբնկը ցու-
ցնելու համար որ այն աւանդութիւնը չի կրնար
մեր խնդիրը լուծել։ Այստեղ գարձեալ նոյն
խնդիրներուն կը դառնանք։ Ջրհեղեղի զբուցին
վկան է Մովսէս Խորենացի՝ իր Հայոց Պատմու-
թեանը մէջ։ Կատելով որ իր գործն ուշ ժա-
մանակ գրուած է, միշտ խնդրական կը մնայ թէ
իր հաղորդածն որչափ պահած է աւանդու-
թեան հին գոյացութիւնը՝ ազատ յետնագոյն
խառնուրդներէ։ Եթէ ասի ընդունելու ալ ըլ-
լանք, գեռ կրնայ խնդիր ըլլուիլ թէ արդեօք
Հայերն իրենց երկիրը գաղթած ատեն այս
աւանդութիւնն իրենց հետ չըերին — Փոխւ-
գիա ալ պահած է այս աւանդութիւնը¹ —,
եւ այս պատճառաւ Ա. Դրոց՝ ջրհեղեղի վրայ
տուած տեղեկութիւնը մեկնելու չի կրնար գործ-
ածուիլ աս աւանդութիւնը։ Ալիշանին² ժո-
ղովրդական երգէ մը հաղորդած տողերն՝ իրեն
անդամ այնչափ հին չեն տեսնուիր, որ կարե-
նան տապանին Մասիսի վրայ նստելուն վկայել։
Ցովսեպոսի՝ Կիկողայոս Դամասկացիէն պահած
կտորը կ'ըսէ թէ ջրհեղեղի ատեն ապաւինի
տեղն եղաւ Բարիս։ Մասիսն է։ Կիպերտ³ կը
կարծէ թէ Մասիսն ըլլայ. Մուրատ⁴ կ'տպա-

¹ Schanz, Theol. Q. 1895, S. 33.

² Ալեւն, անդ, էջ 57։

³ Կիպերտ, անդ, էջ 75։

⁴ Անդ, էջ 47 ևն։

ցուցանէ: Նմէ ասով ջրուած ալ ըլլային հա-
կառակ կարծիքները, որ բագրեւանդայ Աշրազը
բարիս կը համարին կամ բարիսը Քրդաստանի
մէկ լերան՝ Ռէվանդիղի, աւանդութեան մը
Լուրարին հետ կը նոյնացընեն, սակայն միշտ
մտածել կու տայ սա պարագան որ Հայերն աս
աւանդութիւնն իրենց երկիրը բերած են եւ Մա-
սիսի հետ յարաբերութեան մէջ դրած: Այս
ըսուածն փոփոխութիւն չի կրեր Յօվսեպոսի
աւանդածովը թէ Հայաստանի մէջն է՝ նոյնի իջած
տեղը: Իւր բնագիրն, որ տապանին նստած տեղը
կը համարի միանդամայն իջման տեղ, չի կրնար
մի եւ նոյն ժամանակ թէ Մասիսը եւ թէ Կախ-
իջեւանը մատնանիշ ընել, այլ հասկրցնել
կու տայ թէ Հայկական զրցցը հին ժամանակ-
ները տապանի նստած տեղը պէսպէս կը ներ-
կայացընէր՝ Կախիջեւանի հետ Մասիսն ալ նշա-
նակելով: Նմէ Հայոց Հրեից հետ կանխաւ-
ծանօթութիւն ունենալու պարագային՝ բնիկ
աւանդութիւնն՝ հրեական ազդեցութեամբ Մա-
սիսը միայն առած ըլլար իրը լեռ Աբարատայ,
այն ատեն հարկ էր որ այս ըմբռնումն երկրին
քրիստոնէական կրօնն ընդունած ժամանակը
պահուէր ու մատենագրութեան մէջ անցնէր:

Համեմատաբար ուշ ժամանակ մատենա-
գրութեան մէջ յերեւան կ'ելլէ այս կարծիքը:
Ա. Հերոնիմոս Եսայեայ մեկնութեանը¹ մէջ
պաշտպան կը կանգնի այս կարծեաց: Իր խօս-

¹ Migne, 24, t. 389.

քերը կը ցուցընեն որ իր քովը դտածնիս ոչ թէ
կրկնութիւնն է քրիստոնէական աւանդութեան
մը, այլ եզրակացութիւն մըն է Ա. Գրոց բնա-
գրէն հանուած. “Հայաստանի մէջ անհաւա-
տալի արգաւանդութեամբ դաշտային դաւառ
մըն է Արարատ՝ տարածուելով մինչեւ Տաւրոսի
ստորոտը. Արարատայ մէջէն կ'անցնի Նրասին:
Ուստի եւ տապանը, որով աղատեցաւ Կոյ եւ
իւր որդիքը, ջրհեղեղին դադրելուն ոչ թէ ընդ-
հանրապէս նստաւ ի լերինս Հայաստանի, որ
Արարատ կը կոչուի, այլ Տաւրոսի բարձրաբերձ
լերանց վրայ, որ Արարատը կը գերազանցեն
իրենց դաշտերովը:” Տարակոյս չկայ որ ըսուածը
կը պատշաճի Մասիսի:

Երկրախօսական,¹ աշխարհագրական² եւ
տեղագրական³ ապացոցներ գտնուեցան, որոնք
իրր թէ այս ենթադրութեան ճահաւոր ըլլալը
կը ցուցնեն, ասոնք խնդիրը չեն կրնար որոշել:
Ամէնէն աւելի հարկ է ծանրակշութիւնը գնել
կարծիքիս ներդաշնակութեան վրայ՝ Ա. Գրոց
բնագրին հետ: Պէտք չէ Շննդոց Ը, 4, 5, 9
համարներէն հետեւցընել՝ տապանին ամէնէն
բարձր լեռնագագաթին վրայ նստած ըլլալը:
Կարելի է ժխտել: Եթէ Կոյ տասներորդ ամսոյն
լերանց դադաթներն տեսաւ, ասկէ տակաւին չի
հետեւիր որ անպատճառ ընդունելու ենք թէ
տապանն ամէնէն բարձր դադաթին վրայ հանդ-

¹ Kirchenlexikon.

² Herzog, Realencyklopädie 1. Aufl. X S. 398.

³ Perrot, Reise zum Ararat. Berlin 1834.

շեցաւ եւ ՚ոյ այս տեղէն՝ նուազ բարձր լերանց գագաթներուն զնստող ջրէն վեր բարձրանալը հետ զհետէ տեսաւ։ Ա. Գրոց խօսքերուն համապատասխանած կը լլանք ընդունելով թէ տապանն ոչ-ընդարձակ երկրի մ'ամէնէն բարձր կէտին վրայ նստաւ, եւ ՚ոյ այս տեղէն նախ մերձաւոր լեռնագագաթներուն ջրոյ մէջէն դուրս ցցուիլը տեսաւ եւ վերջէն նշմարեց հեռաւոր սայրերն, երբ տակաւ փարատեցաւ աղջամուղջը, որ կրնար կազմուած ըլլալ ջրոյն շոգիանալովը։ Աղջամուղջին պատճառաւ հեռուն չտեսնելէն կը մեկնուի նաեւ թէ ինչպէս ՚ոյ երկրին ցամաքած ըլլալն ուղեց իւր թերաւոր լորերներուն ձեռքովը ստուգել։ Զինքն ասոր ստիպողը լերան չափազանց բարձրութիւնը չէր, ինչու որ Շննդ. Ը. 13ի ըսածին նայելով ՚ոյ ի վիճակի է տապանին հանգչած տեղէն տեսնել՝ երկրին չորցած ըլլալը։

Ուստի մեկնաբանական հնարաւորութիւն կայ։ Մասիսի տեղ ուրիշ լեռ մը իրը տապանակիր ընդունելու, եւ անդրագոյն պարագայ մը կրնայ այս հնարաւորութիւնն իրականացած ցուցնել։ Այսինքն ընդունելի չերեւար որ Աստուծոյ նախախնամութիւնը տապանին հանգչելուն անանկ գագաթ մ'ընտրած ըլլայ, որ մշտնշենաւոր ձիւնով ծածկուած է եւ դժուարելանելի, որով թէ տապանին մէջ բնակող մարդիկ եւ թէ հօն ապաստան գտած բաղմաթիւ կենդանիք, որ լեռ ելլելու այնչափ յարմարութիւն չունէին, պիտի ստիպուեին ջրոյն

անհետանալուն սպասել եւ ապա երկիր իջնալ:
— Ա. Գրոց հնագոյն մեկնութիւնը Մասիսէն
տարբեր լեռ մը կ'ընդունի: Քրիստոնեայ հին
Հայերն անգամ Մասիսին տապանակիր լեռ
ըլլալը չէին ընդուներ: Մուրատ կը փորձէ ի
նպաստ Մասիսի անով վկայութիւն մը գտնել,
որ Ա. Գրոց հայկական թարգմանութիւնը՝ Պե-
շիտուայի եւ ասորի մեկնութեան հակառակ՝
'Ծննդ. Ը, 4ի մէջ Արարատ երկրանունը պա-
հած է: Բայց կընանք ըսել թէ Ա. Թարգմա-
նիշներն այս անունը չէին առնուր լոկ ջրհեղեղի
ազգային զրուցին վրայ հիմնուելով, եթէ իրենց
առջեւն ունեցած Ա. Գրոց օրինակին մէջ նոյնը
չգտնեին: Ասոր ի նպաստ կ'ելլէ այն անխնայ
ընդդիմութիւնն, որ ի մասնաւորի Սահակայ եւ
Մեսրոպայ ատեն ամէն հեթանոսականի դէմ
կար. բաւ է յիշել Եղիկը: Կընայ ըլլալ որ աւելի
Արարատ անուան կարեւորագոյն նշանակութիւնն
աչքի առջեւ ունեցած ըլլան, քանի որ քիչ մը
յառաջ Արարատէն սկսելով էր որ ամբողջ
Հայաստանի վրայ իշխանութիւնը տարածուեցաւ:
Եթէ ջրհեղեղի ազգային աւանդութիւնը՝ նոյն
իսկ աստուածաշունչ Գրոց թարգմանութեանը
վրայ ազգած ըլլար, հարկ էր որ այս աւանդու-
թիւնն ամբողջ մատենագրութեան մէջ ալ յար-
մար տեղերը նշմարուէր: Ի՞նչ կը վկայէ մա-
տենագրութիւնը: Ագաթանգեղոս պահած է
Ա. Գայիանէի եւ Ա. Հռիփսիմէի¹ մէկ աղօթքն,
զոր տառնք իրենց մարտիրոսանալէն յառաջ

աղօթած են կ'ըսուի: Այս աղօթքին մէջ կը
յիշատակուի Նոյին փրկուիլը եւ ամենեւին չի
յիշատակուիր տապանին Մասիսի վրայ նստիլը.
անշուշտ աղօթքին հըհինակն այս պարագան
յիշելը զանց չէր առներ, եթէ այս մօտակայ
լեռը տապանին իջած տեղը համարուեր: Յայտնի
է թէ այն ատենները Արքոց նշխարաց յարգու-
թիւնը սաստիկ ծազկեալ վիճակի մէջ էր ի
շայս: Ա. Գրիգորի Կուսաւորչի Վարդապետու-
թիւնն՝ ալ կը լուէ տապանին Մասիսի վրայ
իջած ըլլալը, թէպէտ ջըհէղեղի պատմութիւնը
յարմար առիթ էր իրեն՝ Հայոց այս տռաւելու-
թիւնը յիշատակելու: Վկայարանաց շինութեանը
համար Տրդատ² Մասիսի գագաթէն քարեր կը
բերէ: Արպիսին յարմար առիթ էր այսպիսի
պատմութեան մը համար յիշելու՝ թէ տապանը
Մասիսի վրայ հանգչած է, եթէ ժողովրդեան
հաւատքը Մասիսը անոր իջած տեղը համարած
ըլլար: Սակայն կը լուէ: Եղնիկ³ երկու անգամ
կը խօսի ջըհէղեղի վրայ, սակայն երկրորդ տեղն,
երր յարմար առիթը կը ներկայանայ, չ'ըսեր
թէ տապանակիր լեռը Մասիսն է: Վարդանանց
պատերազմին⁴ մէջ զեւոնդ՝ Արտազու գաշտին
ճակամարտէն յառաջ խօսած ճառին մէջ յայտ-
նապէս կը յիշէ Նոյեան ջըհէղեղը, որ Հայաս-

¹ Անդ. Էջ 227:

² Անդ. Էջ 576:

³ Ծնդդէմ ազանգոց Էջ 153 եւ 164: Հմբար. Շհար.

Էջ 119 եւն. 126 եւն:

⁴ Եղիշէ: Մաստինապրութիւնը, Էջ 82: Վարդանանց
պատմութիւնը:

տանն աւերեց։ Բայց չի յիշեր Մասիսի տապանը, Աստուծոյ իւր հաւատարմաց ըրած օգնութեան այն նշանը, թէեւ յարմար առիթն էր այս վայրկենին յիշեցընելու հայ քրիստոնեայ դիւցազանց՝ իրենց երկրին առաւելութիւնը։ Դազար Փարապեցի¹ ոգեւորուած կը նկարագրէ Արարատ երկրին մասաւորութիւնը։ Բայց իրեն ծանօթ չէ տապանին Մասիսի երկնարերձ գագամին վրայ իջած ըլլալը։ Ասոր հակառակ՝ Թուվմաս Արծրունի² տապանը Վասպուրականի լեռները իջած կ'աւանդէ։ Սրբոց Հոփիսիմեանց պատմութիւնը, որ Մովսէս Խորենացւոյ կ'ընծայուի, Կորդուաց Սողոփ Լեռը՝ տապանին հանգչած լեռը կ'անուանէ³ Եղնկայի վկայութիւն կոչուած կասկածելի տեղը։ Հայ հնագոյն մատենագրութեան մէջ միակ տեղն է, որ կը յիշէ տապանն ու տապանակիր լեռը՝ դնելով զայն Կորդուաց մէջ։

Ա. Յակովբայ Ածրնացւոյ Պատմութիւնը՝ տպուած Սոփերաց մէջ՝ (ԺԱ—ԺԲ դար)՝ կը ցուցնէ (Էջ 21 եւն) թէ գրքիս գրուած ատենաները կը վիճուէր տապանին ուր իջած ըլլալուն վրայ եւ թէ այս միջոցներուն էր որ Կորդուաց աւանդութենէն կ'անցնուէր Մասիսի աւանդութեան։ Արդէն Ա. Յակովբայ Ածրնայ Հայրապետին վկայաբանութիւնն ալ պատմած է տա-

¹ Պատմ. Աշենեա. 1891, էջ. 24 հ. 34 :

² Ք. Ք. Զ. Ն. է., անդ. էջ. 12։ Թուվմաս Արծրունի. Պիետրոպ. 1887, է. 19։

³ Աշենեա, անդ. էջ. 57։

պանին վրայոք՝ սի լերին Արարատայ։ Գրեթէ
այս ժամանակէն սկսեալ Մասիսը մատենագրու-
թեան մէջ տապանակիր կ'ըսուի՛ նախ Ճառըն-
տիրներու (Ժ.Ա. Ժ.Բ. դար) մէջ եւ Յովհաննու
Երզնկացւոյ¹ (Ժ.Գ. դար) քով, մինչ Վարդան
իր Աշխարհագրութեանը (տե՛ս Մուրատ էջ 76)
եւ Պատմութեանը մէջ՝ այս կէտս կը լուէ
թէեւ յարմար առիթ ներկայացած էր իրեն.
Նոյնպէս կը լուէ Գրիգոր Կարենկացի Յակովբայ
Մծբնացւոյ վրայ գրած Կերբողեանին մէջ, թէ-
եւ կ'աւանդէ անոր տապանին երթալը (Մանդր-
պէնետ. 1840, էջ 448 եւն):

Միայն Ասորւոց մատենագրութեան աղ-
դեցութիւնն Հայոց վրայ չի կրնար այն պատ-
ճառն եղած ըլլալ, որ Հայերը ստիպած է Մա-
սիսը՝ Ա. Գրոց տապանալեռը չհամարիլ։ Եթէ
մեծ էր այս աղդեցութիւնը, սակայն աւելի մեծ
էր Յունաց աղդեցութիւնը՝ որ կրնային նոյնչափ
ի նպաստ Մասիսի ի վկայութիւն կոչուիլ իրենց
Արարատ = Հայք հաւասարութեամբը, որչափ
Ասորիք՝ անոր հակառակին։ Բայց կ'երեւայ թէ
զրհեցեղի աղգային-հայկական աւանդութիւնն
այնպէս որոշ ու պայծառ կերպով միայն զՄա-
սիս մատենանիշ մատենացցց չէր ցուցներ, որ միայն
այս լեռը տապանին իջած լեռը համարուեր։
Յիշելով թէ ինչպիսի հակակրութիւն կը տես-
նուի Ղազար Փարպեցւոյ քով Ասորւոց գէմ՝
կը ստիպուինք՝ մեծ զօրութիւն ու տեւականու-

¹ Աստիքը 12, էջ 124.

թիւն ընծայել աղդային աւանդութեանց վե-
ճերուն մէջ՝ ասորական աղդեցութեան։

Նմանապէս Հայաստանէն դուրս ալ աւելի
հարաւային երկիր մը կը համարուի այն տեղն,
ուր տապանը նստաւ։ Հինգերորդ դարուն¹
Միջագետաց դաշտին մէկ վանքը կը ներկայա-
ցընէ տապանին իջած տեղն՝ ըստ ասորական եւ²
քաղղեական աւանդութեան։ Եպիփան կը գրէ³
“Եւ գարձեալ մինչեւ այսօր Կոյի նաւուն մնա-
ցորդները կը ցուցնեն Կորդուաց երկրին մէջ։”
Եպիփանէն յառաջ՝ Թէոփիլոս անտիռքացի⁴
ըսած է թէ տապանն Արարիոյ մէկ լեբան վրայ
իջած ըլլայ։ Այս տեսութիւնը հին աշխարհա-
գրութեան տեսակետովն ալ եղական ու անսո-
վոր է, սակայն կը միաբանի Ա. Եպիփանի տե-
սութեանը հետ, եթէ սկզբնական բնադրին մէջ՝
որ հաւանական է, Արարիայի տեղ Արքահա-
նթաղրենը. նոյն ատենները տակաւին վերին
Զաքի վրայ գտնուած Առահապիտիս գաւառը
Արքահան կը կոչուէր։ Ասով առջեւնիս կունե-
նանք այսօրւան քրդաբնակ հարաւ-արեւելեան
Վասպուրականը։

Նման են վերը յիշուած հնագոյն վկայու-
թիւնները։ Պեշիտա եւ Թարգում⁵ կ'ըսն թէ
տապանը Կորդուաց լեռները իջած է։ Զօհե-

¹ Հման. Himpel, Theol. Quartalschr. 55. S. 349.
Assemani, Bibl. orient. III, 1, 214.

² Գիրք Հերձուածոց 1, 19 Migne 41 p. 260

³ ad Antolyicum III. c. 19 M. VI, p. 1147.

⁴ Բերլինի.

զեղի վրայ եղած հնագոյն տեղեկութիւններէն
կ'առնու Հերոնիմոս¹ հետեւելը. ² Այս տա-
պանն ու ջրհեղեղը կը յիշեն այն ամենքը, որ
բարբարոս պատմութիւններ գրած են. զատկ
գործածած է բերոսս Քաղդեացին, որ ջրհե-
ղեղի վրայ տեղեկութիւն տալով կ'ըսէ. Կ'ըսուի
թէ ի Հայս Կորդուաց լերան մօտ մնացած է
այս նաւուն մէկ մասը, եւ թէ ոմանք անկէ
ձիւթ կամ կուպը փրցընելով կը շրջեցընեն,
զոր դլիսաւորաբար անոնք կը գործածեն որ կը
սրբուին ու կը մաքրուին: Այլ նաեւ Հերոնիմոս
Եգիպտացի, որ Փիւնիկեցւոց հնութիւնները
գրեց գեղեցկախոս կերպով, եւ Անասէաս եւ
այլք բազումք³՝ Աման էր Եւսեբիոսի⁴ Հնոց
քով կարդացածը: Յոյն պատմագրաց⁵ Յովսե-
պոսի, Եւսթատիոս Անտիոքացւոյ, Եւսեբիոսի,
Եպիփանու, Ոսկերերանի եւ Թէոդորէտոսի տա-
պանին իջած տեղը Հայոստանի լեռներն անուա-
նելը կամ Արարատը Հայոց աշխարհին համա-
զօր գնելը՝ դեռ Կորդուաց աւանդութեան ընդ-
դիմանալ կամ Հակառակիլ ըսել չէ, բաւա-
կան որ Նկատողութեան առնուի թէ այս աշ-
խարհագրական գաղափարներն ինչպէս անորոշ
են: Այս անորոշութիւնը կը տեսնուի ինչպէս
Ոսկերերանի, Նոյնպէս եւ Եպիփանու քով:

¹ lib. e situ et nominibus Migne 23, p. 859.

² Պատմ. Աւետ. թ. 12. Մինել 21 էջ 699 եւ Մեկն.
Ես. Մինել 24, էջ 353:

³ Antiq. XX. 2. 7. Niese IV p. 280. M. XVIII
p. 753. XXIV p. 353. XLI p. 184. LIII p. 234. LVI p. 288.
LXXXI p. 752.

Ասկերերան կը խօսի Արարատ լերան վրայ, իսկ
Եպիփան մէյ մը կ'ըսէ թէ տապանը Կորդուաց
երկիրն իջած է, մէյ մ'ալ թէ Կորդուաց եր-
կրին ու Հայոց աշխարհին միջեւ տեղ մը, ուր
հարկ է որ զանազանուին Կորդուիք եւ Հայք:
Եփրեմ Ասորի Կորդուիք, Արարատ եւ Հայք
իրարու հետ կը նոյնացնէ¹: Մովսիսի Խորենա-
ցւոյ անունը կրող Աշխարհագրութիւնն ալ
Կորդուիքը Հայոց աշխարհին² մէկ մասը կը
համարի: Փաւստոս³ Կորդուիքը Հայաստանի
մաս կը հաշուէ: Տրդատայ իշխանութեան ատեն՝
Կորդուաց իշխանը Հայոց իշխաններուն կարգէն
կը ներկայանայ:⁴ Աերջապէս զրհեղեղի բարե-
լական պատմութիւնը կ'ըսէ թէ Քսիսութրոս-
նոյի տապանն իջաւ Կիսիրի լեռը: Լընորմանի
ըսածին Նայելով՝ Կիսիրի լեռը ճիշդ նոյն է
Բերոսոսի Կորդուաց լեռներուն հետ:⁵

Ընդունելու ենք թէ Արարատ անունն իբր
երկրի մը քաղաքական անուն՝ այլ եւ այլ փո-
փոխութիւններ կրած է, այնպէս որ ի սկզբան
կը ցուցնէր երկիր մը Աանայ լճին արեւելա-
կողմն ու Հարաւակողմը, յետոյ երկրին ընդար-
ձակուելովը եղաւ գրեթէ ամբողջ Հայաստանի
անունը եւ ի վերջոյ Աւրարտեանց երկրին վրայ

¹ Opera ed. Pet. Benedict. Romae 1750. II p. 82.
161, I p. 560.

² Անդ. Եջ 29 եւն. 43:

³ Անդ. Եջ 214:

⁴ Ք-Ա-Հ-Ա-Ն-Ի. անդ. Եջ 83:

⁵ Anfänge der Gesch. II. S. 29.

ամփոփուեցաւ անունն՝ անոր գոյութեան վերցին շրջանին մէջ, եւ այս ամփոփմամբ մնաց իրրեւ նահանգի կամ գաւառի անուն. ասով կը տեսնուի թէ Հրէից եւ Ասորոց Կորդուական աւանդութեանը եւ Շննդոց գրոց ըսածին մէջ Հակասութիւն չկայ, եթէ Նկատելու ըլլանք որ հոն Արարատ անունը գործածուած է ոչ թէ վերջին իմաստով, այլ սկզբնական իմաստով: Այն ատեն Հակասութիւն յառաջ կու գայ, երբ Մասիսը = Արարատայ լեռներուն դնենք՝ հիմնուելով յետնագոյն աշխարհագրական անուան վրայ. այսպիսի հաւասարութեան մ'իրաւացի ըլլալը Խնդրական պէտք է որ ըլլայ: Մասիսի եւ Կորդուաց աւանդութիւնը չի կրնար այնու մեկնուիլ, իրը թէ Ա. Գրոց տեղեկութիւնը յընթաց ժամանակաց փափոխուած ըլլայ, ինչու որ Մասիսի աւանդութիւնն Ա. Գրոց խօսքերը լաւ չհասկընալէ ծագած է: Կ'ընդունինք թէ ջրհեղեղի հայկական Մասիսի զրոյց մը գոյութիւն ունեցած ըլլալու է, բայց չկայ ամենեւին ծանրակշիռ պատճառ մը՝ երբայտական տեղեկութիւնն անոր համեմատ մեկնելու: Թէ Կորդուաց աւանդութիւնն անկէ անկա՞ի է թէ ոչ՝ մեր խնդրէն դուրս կը մնայ. բայց երկու տեղեկութեանց ալ ընդհանուր գծերը իրարու հետ կը միաբանին, իսկ տապանակիր լերան տեղը որոշել զեռ կարելի չէ:

Ա. Գրոց Արարատին իմաստը յետնագոյն Գրոց համար լուսաւորուած է լուսով հնագիտական քննութեան, իսկ Շննդոց համար սա-

շափ միայն կրնանք ըսել թէ անուանս առաջին
անգամ մեր գիմացն ելելը՝ կը տանի զմեղ
Առնայ ծովաւն հարաւակողմն ու արեւելեան
կողմը։ Թէ անունս որչափ հնութիւն ունի գեռ
որոշ չէ։ Կարելի է մինչեւ Ծննդոց գրոց գրուե-
լուն ժամանակը հասնի անուանս հնութիւնը՝
նշանակելով յիշեալ երկիրը։



ԵԶԳԻՑԻՆ ՄԱՏԵՐԻԱԼԵՐԵՆ

- Ա. Գալէ մքեարեան Հ. Գոհգորիս Վ., Ուսումնակրութիւնը Լեհանայոց զատաստանագրին: 1. Պիշտի, Լեհանայոց նին իրաւունքը: 2. Գուլեռ. Իրաւունք Հայոց: 1890: 8^o Երես՝ 85+59: ֆր. 1.25
- Բ. Մէակվիշեան Հ. Գարբիկ: Ազգաբանութիւն ազնուական գարմին Տիրզեանց, (պատկերազարդ:) 1890: 8^o Երես՝ 50: ֆր. 1.—
- Գ. Տաշեան Հ. Յակովիս, Ազգաթանգեղոս առ Գէորգայ ասորի եպիսկոպոսին և ուսումնակրութիւն Ազգաթանգեղոսի գրոց: 1891: 8^o Երես՝ ԺՄ+159: ֆր. 1.25
- Դ. Դեմետրիս Տաճի Սրեւլեան Հայը ի Պուբլիքնա: Թրգմ. Հ. Վ. Վալէմքեարեան: 1891: 8^o Երես՝ 79: ֆր. —.85
- Ե. Տաշեան Հ. Յակովիս Վ., Ուսումնակրութիւնը Ստոյն-Կալստենեայ Վարոց Աղեքանդրի: 1892: 8^o Երես՝ Դ+272: ֆր. 3.—
- Զ. Ռէպէս Տքվէն և Գ. Փիտա, Ուղեւորութիւնը ի Փոքր Կօփ: Թրգմ. Հ. Յ. Տաշեան: 1892: 8^o Երես՝ 82: ֆր. 1.—
- Է. Մատ Նիկ., Ամառնային ուղեւորութիւնից դէպ ի Հայոց: Թրգմ. Ռուբրու Ռուբինս: 1892: 8^o Երես՝ 89: ֆր. 1.25
- Ը. Գարիէր Ա., Նորագոյն աղքերը Մովսիսի Խորենացույց: Հոտ. Ա.: Թրգմ. Հ. Յ. Տաշեան: 1893: 8^o Երես՝ Ժ+51: ֆր. 1
- Թ. Գալէ մքեարեան Հ. Գոհգորիս Վ., Պատմութիւն Հայ քաջրութեան: Հոր. Ա. 1794—1860: (1 Մատանկարով:) 1895: 8^o Երես՝ 232: ֆր. 2.50

- Փ. Առակիրիք Փյ. Ա., Անութիմը զրոց Դաւթի
Ասյաղթի: Թրգմ. և յառ. Հ. Յ. Ա. Տաշեան: 1893: 8^o Երես՝ Է+92: Փր. 1.25
- ԺԱ. Գովրիկեան Հ. Գոհեգոր Վ., Հայր յՍովիսա-
բեթուապոլիսի Դրանսիլուանիոյ 1680—1779: (1 զբն-
կատիպ.) 1893: 8^o Երես՝ Ժ+533: Փր. 4.50
- ԺԲ. Խուշաբ Եւան Գր., Զննոր Գլաւ, Տամնմատական
ուսումնասիրութիւն: 1893: 8^o Երես՝ 78: Փր. 1.—
- ԺԴ. Տէր-Մովսիս Եւան Փարսադան, Հայ գիւղա-
կան տունը: Թրգմ. Հ. Բ. Վ. Պիլէզիկմեան: (6
տակուակ 55 պատկ.): 1894: 8^o Երես՝ 103: Փր. 2.—
- ԺԳ. Գուր իւ Ա., Նորագոյն աղքերը Մովսիսի Խորե-
նացւոյ, Հոր. Բ. կամ Յաւելուած: Թրգմ. Հ. Յ.
Վ. Տաշեան: 1894: 8^o Երես՝ Ժ+43: Փր. 1.—
- ԺԵ. Տաշեան Հ. Յ. Վ. Վ., Ուսումնասիրութիւնը հայերէն
փոխառեալ բառից: Ա. Հ. Հրապշման, Սեմական
փոխառեալ բառներ հին հայերէնի մէջ: Բ. Փրոքէ-
ման Կ., Յունական փոխառեալ բառներ հայերէնի
մէջ: Գ. Հ. Հ. Հրապշման, Հայկական Յատուկ անուանը:
1894: 8^o Երես՝ 9+145: Փր. 2.—
- ԺԶ. Տաշեան Հ. Յակովիքոս Վ., Մատենագրական
մանր ուսումնասիրութիւնը: Հոր. Ա. Հ. Ա. Նե-
մանիոս: Բ. Պրոկոպ Դիալովսոս: Գ. Խոսրովիկ: Դ.
Գիրք Հերձուածոց կամ Եպիփան: Ե. Պրոկոպ: Զ.
Սելունդոս իմաստաներ: 1895: 8^o Երես՝ Ժ+294:
Փր. 3.60
- ԺԷ. Տաշեան Հ. Յակովիքոս Վ., Հայկական աշխատ-
սիրութիւնը հայագէտ Պ. Փէթթէրի, ի մի ամփո-
փուած և թարգմանուած հանդերձ ծանօթու-
թեամբը: 1895: 8^o Երես՝ 202: Փր. 2.50
- ԺԸ. Տիւրիկեան Կ., Սեւ ծովու ուսումնան եզերքը:
1895: 8^o Երես՝ 192: Փր. 2.—
- ԺԹ. Գովրիկեան Հ. Գոհեգոր Վ., Դրանսիլուանիոյ
Հայոց Մետրապոլիսը կամ Նկարագիր Կերպա
Հայաքաղաքի ի զիր և ի պատկերա: 1896: 8
Երես՝ Թ+352: Փր. 3.60
- Բ. Տաշեան Հ. Յակովիքոս Վ., Կարդապետու-
թիւն առաքելցոց անվաւերական կամոնաց մա-
տեսնը, Թուղթ Յակոբայ առ Կողրատոս և Կանոնը
Թադդէի: 1896: 8^o Երես՝ Թ+442: Փր. 6.—

- մ. 8ումաշեկ վ., Սասուն եւ Ցիգրիսի աղբերաց
սահմանները: Պատմական եւ տեղագրական հի-
տագոտութիւն: Մասն Առաջին՝ Պատմական տե-
ղեկութիւնը Սասուն վրայ: Թրզմ. Հ. Բ. Գիլէզիկ-
ման: 1896: 8^o Երևան Է+62: Փր. 1.—
իմ. Կարսիկի Ա., Արգարու գրոցը Մովսէս Խորե-
նացոյ Պատմութեան մէջ: Թրզմ. Հ. Գարբիկչէ Վ.
Մէնէվիշեան: 1897. 8^o Էջ Ժ+107: Փր. 1.50
իդ. Յովհաննեան Հ. Վ., Հետագոտութիւնը նախ-
նաց ումկօրէնի վրայ: Ուսումնասիրութիւնը եւ
բարուածներ: Մասն Ա. Շամպօքէն մատենագրու-
թիւնը: Տիտր Ա: 1897. 8^o Էջ Ը+272: Փր. 4.—
ի՞ր. Յովհաննեան Հ. Վ., Հետագոտութիւնը նախնաց
ումկօրէնի եւն: Տիտր Բ: 1897: 8^o Էջ Ա—Ը+
273—522: Փր. 3.—
իե. Գէլցէր Հ., Համառուպատմութիւն Հայոց: Թրզմ
Հ. Գր. Վ. Գալէմբեարեան: Յաւելուածք Թարգ-
մանչին 1. Ցանկ 1895—1897 Հայոց կոտորած-
ներու առթիւ լրյու տեսած գրքերու: 2. Գաւազա-
նագիր Կաթողիկոսաց եւ Պատրիարքաց Հայոց:
1897 8^o Էջ Ը+130: Փր. 1.50
իզ. Մէճէվիշեան Հ. Գարբիկի Վ., Գիրք (կամ
յօդուածք) գրելու արուեստը: Խորու հեղինակնե-
րուն ուղղնաւ բանի մը կարեւոր ակնարկութիւն-
ներ: Յաւելուածք՝ Գիրք կարգալու արուեստը:
1898: 8^o Էջ Է+123: Փր. 1.25
իէ. Խաւաթեամ Գ. Ի., Մ. Խորենացու նորագոյն
աղբիւնների մասին քննազատական ուսումնա-
սիրութիւնը: 1898: 8^o, 56 Էջ: Փր. 1.—
իը. Տաշնամ Հ. Յ., Ակնարկ մը Հայ հնագրու-
թեան վրայ: Ուսումնասիրութիւն Հայոց գոշու-
թեան արուեստին: (10 զնկատիպ պատկերով):
1898: 8^o ԺԱ+202 Էջ: Փր. 2.50
իթ. Դադիաշեան Յ., Փաւառու Թիւզնդացի եւ
իր պատմութեան խարդախողը: Մ. Խորենացու
աղբիւնների ուսումնասիրութիւն: 1898, 8^o 175 Էջ:
Փր. 2.50
լ. Մանեկամց Լ., Հայերէն բարբառախօսութիւն:
Թրզմ. ի ուսւերէնէ Հ. Գ. Մէնէվիշեան: 1899,
8^o Երևան Է+26: Փր. —.50

- լ.Ա. Քուկան Հ. Յ., Հայր ի Զմիւնիա եւ ի շրջակայս: Հատոր Ա. Զմիւնիա եւ Հայր. (պատկերազարդ:) 1899: 8^o Երես՝ ԺԲ+369: Փր. 5.—
- լ.Ա. Քուկան Հ. Յ., Հայր ի Զմիւնիա եւ ի շրջակայս: Հատոր Բ. Զմիւնիայ վիճակին զվարացարդաբներն եւ Հայր. (պատկերազարդ:) 1899: 8^o Երես՝ Ժ+161: Փր. 2.50
- լ.Գ. Գովորիկեան Հ. Գ ի հգոր Վ., Հայր յԵղիսաբէթ Թուպութիւն Դրամսիլումսիոյ. Բ. Հատոր 1780—1825. (1 զնկատիպ:) 1899: 8^o Երես՝ Է+558: Փր. 5.—
- լ.Գ. Գուգանձեան Յ., Եւղովիոյ Հայոց զաւառաբարառը: 1899: 8^o Երես՝ Է+124: Փր. 1.—
- լ.Ը. Կուրիկ Ա., Հեթանոս Հայաստանի ութ մեհեաններն Ազաթանգեղոսի եւ Մ. Խորենացւոյ համատ: Թրգմ. Հ. Յակովոս Վ., Տաշեան: (1 աշխարհզեկն տախտակով:) 1899: 8^o Երես՝ 48: Փր. —.70
- լ.Զ. Տաշեան Հ. Յ., Ժողովածոյք առակաց Վարդանայ, ըստ Ն. Մատի, տեղեկատուութիւն եւ քաղուածքներ: 1900: 8^o Երես՝ ԺԱ+198: Փր. 2.50
- լ.Հ. Տաշեան Հ. Յ., Մատենագրական Մանր Ռւսումնախրութիւնը. (տես ԺԶ:) Մամս Բ: Է-Փ. Խիկար եւ իւր իմաստութիւնն, Ազաթեառու եւ իւր Ցորդութեանը առ Ցուսումիանու, Թղթակցութիւնն Աբգարու եւ Քրիստոսի ուստ Նորագիւտ արժանագրութեան Եփնոսի, և Գևորգայ Պիսիդեայ Վեցօրնայք: 1901: 8^o Երես՝ ԺԲ+388: Փր. 4.50
- լ.Ը. Դիմի Տիր. Պողոս Կեան, Նկատողութիւններ Փաւատոսի Պատմութեան վերաբերեալ: 1901: 8^o Երես՝ Հ+110: Փր. 1.50
- լ.Թ. Վեհրե Դիր. Սիմոն, Արարատը Ա. Գրոց Մ.Հ: Թրգմ. Հ. Բառնաբաս Վ., Պիլէզիկցեան: 1901: 8^o Երես՝ Ե+77: Փր. 1.—



